

5939

ԱԶԳԱՅԻՆ ԵՐՐԵԱԿ
ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ

Ա.ԿՐԵՑԻՍ.ԶԳԸ

ՏԻԳՐԱՆ Գ. ՊԱՊԻԿԵԱՆ


ԵՐԱՆ ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ

1916

323.5-2
7-23

323.1
7 - 23

323.1
7-233
300 7.
1560-74




Հասցե Երևան/83
Ս. Գ. Երանյան

ԱԶԳԱՅԻՆ ԵՐՐԵԱԿ ՍԿՐԻՊՏՈՒՆՔՆԵՐ

ՀԱՅԿԻՆ ԵՆՆԵՐ

1003
12309

ՍԿՐԵՅԻՍԱԶԳԸ



ԵՐԱՆ ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ

1916

2010

1405

(6816 աւ)
 ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲԱՆԱՍԱԹԵՂԾՈՒԹՅԱՆ ՀԵՆՔ ՈՒՂԵՐ ԱՅԼԵՍ: ԹՎԻՆԵԳԵՔ ԲՈՂՈՐ զՐՔԵՐԸ ԿՐԱԿԻՆ ՄԵՂ, մոխիր դարձուցէք: Մենք պէտք ունինք միմիայն անփոփոխ ու յաւիտենական ԱԶԳԱՅԻՆ ԵՐՐԵԱԿ ՍԿՁԲՈՒՆՔՆԵՐՈՒՆ որոնցմով պիտի վերականգնի Հայ ազգը:

COPYRIGHT 1916 BY
D. K. BABIGIAN, LOWELL, MASS.

2001

78240-աւ
1378-87

ՅԱՌԱՋԱԲԱՆ

Պէտք է կայ գրելու. պէտք կայ սկզբունքով գործելու: Գրականութիւն կամ բանաստեղծութիւն չենք ուղեր այլեւս: Թափեցէք բոլոր զրքերը կրակին մէջ, մոխիր դարձուցէք: Մենք պէտք ունինք միմիայն անփոփոխ ու յաւիտենական ԱԶԳԱՅԻՆ ԵՐՐԵԱԿ ՍԿՁԲՈՒՆՔՆԵՐՈՒՆ որոնցմով պիտի վերականգնի Հայ ազգը:

Ամէն Հայ կաղմակերպուելու է ԱԶԳԱՅԻՆ ԵՐՐԵԱԿ ՍԿՁԲՈՒՆՔՆԵՐՈՒՎ: Ներքին միացեալ կատարելագործեալ ուժերը պէտք է լարել արտաքին ուէ թշնամիի դէմ—Թուրքին, Գերմանին, Հրէային, և այլ ժամանակաւոր կամ տեական մերձակայ կամ հեռաւոր թշնամիներու դէմ: ԱԶԳԱՅԻՆ ԵՐՐԵԱԿ ՍԿՁԲՈՒՆՔՆԵՐՈՒՆ ընդհանուր և յաւիտենական գործադրումն է միակ միջոցը: Առաջին սկզբունքը ԱԶԳԱՅԻՆ ԱՐԴԻՒՆԱԲԵՐ ԳՈՐԾՈՒՆԷՆՈՒԹԵԱՆ ՍԿՁԲՈՒՆՔՆԵՐ է որ Գործի եւ Արդիւնքի Բաղաքականութիւնը հիմնելու սահմանուած է: ԱԶԳԱՅԻՆ ՈՒԺԵՐՈՒՄ ՍԿՁԲՈՒՆՔԸ ԵՐԿՐՈՐԳ ՍԿՁԲՈՒՆՔՆԵՐ է — Ուժի Բաղաքականութեան մարմնացումը: Երրորդ ըսկզբունքն է ԱԶԳԱՅԻՆ ԱԿՐԻՑԻԱՅԻ ՍԿՁԲՈՒՆՔԸ. Ակրեցիազգին հիմնական օրէնքները Հաստատ կոչումը ունին ազգային գոյութեան անհրաժեշտ պէտքը եղող պահպանողական և ընդդիմական ու յարձակողական ներքին եւ արտաքին Պայքարի

ՅԱՌԱՋՍԲԱՆ

Քաղաքականութիւն ներմուծելու ազգային ընդ-
հանուր էութեան մէջ: Այս գլխաւոր սկզբունք-
ները ունին նաև իրենց ստորագաս սկզբունքները՝
որոնցմէ վերջիններն ալ կը բաժնուին աւելի
ստորագաս սկզբունքներու. երեքին, ստորա-
դասներով միասին, շարունակական համերաշխ
ու ներդաշնակ կիրարկումը ազգութեան տիպար
կատարելագործումն է: ԱԶԳԱՅԻՆ ԵՐՐԵԱԿ ԸՍ-
ԿԸԶԲՈՒՆՔՆԵՐԸ սահմանուած են Հայ ազգին
հիմնադիր առաջնորդը եւ ուղղեցոյցը դառնալ:

ՏԻԳՐԱՆ Գ. ՊԱՊԻԿԵԱՆ

Փետրուար, 1916

ԱԶԳԱՅԻՆ ԵՐՐԵԱԿ

ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ

Ա.ԿՐԵՅԻԱԶԳԸ

ՄԱՍՆ ԱՌԱՋԻՆ

ԱԶԳԱՅԻՆ ԱՐԴԻԻՆԱԲԵՐ

ԳՈՐԾՈՒՆԷՈՒԹԵԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԸ

Ա.

ԱԶԳԱՅԻՆ ԱՐԴԻԻՆԱԲԵՐ

ԳՈՐԾՈՒՆԷՈՒԹԻՒՆ

ԱԶԳԱՅԻՆ ԳՈՅՈՒԹԻՒՆ.

Արդի միջազգային քաղաքականութիւններ
այլևս վճռականորէն կը մատնանշեն անողոք ճըշ-
մարտութիւնը—ինքնուրոյն ազգութիւնը անհա-
տական ու ընկերային բնական կեանքի միակ տե-
ւական ու անփոփոխ պայմանն է: Համամարդկա-

յին և անկախ անհատական իտէալները մըտքի երեւակայական կեդրոններու սեպհականութիւնն են. անհատի մը բարեկեցութեան աստիճանը իր պատկանած ազգին ամբողջութենէն, իսկատիպ մեծութենէն, բունիսկ հաւաքական ուժերէն կախեալ է: Ազգային յօրինուածքը իր բարդ ու անորոշ հանգամանքներէն անջատուելով կը վերածուի պարզ ու սահմանափակ վիճակներու: Մարդ արարածը իր կենցաղավարութեան որոշ շրջանը ունի որուն մէջ կ'ապրի ու կը մեռնի. բայց ազգը մարդուն երկարակեցման կրաւորական դիրքը չ'ունի. ներգործական մղումի վրայ հաստատուած ընկերային շէնք մըն է ան որ եթէ ըստ բաւականին զօրաւոր շինուի ու վերաշինուի կ'ապրի յաւիտեան. անվիճելի կէտը ճիշդ այն է թէ ամէնաերկար, ամենատողջ, ու ամէնաբնական կեանքը ոչ անհատականն է, ոչ ալ համազգայինը—այլ լոկ ազգային կեանքը: Այս ազգային շէնքը որոշ յատակագիծ մ'ունի՝ որը որքան ալ հսկայ ձեռնարկ մը լինի երկար տարիներու միջոցին կարելի է կառուցանել: Ենթակայ ու կրաւորական վիճակներու տակ ճակատագրի և օտարներու խաղալիք դառնալէ դադրելու ժամանակը կարելի է կրճատել ներգործական Յարատե Մատուցումով: Աշխարհը սահմանափակ վայր մըն է. արդի քաղաքականութիւնը աշխարհակալութիւն չէ այլ աշխարհավարութիւն, և ո՛չ ազատ իրաւունք կը ճանչնայ ո՛չ ալ արդարութիւն—ասոնք կարծես սոսկ պատրուակներ են տկար ազգեր խաբելու. տիրող գաղափարն իւրաքանչիւրին համար իր ազգային եսն է որուն միակ չափն

ու կշիռը իր ազգային հաւաքական ուժն է: Զօրաւորը ընդհանուրէն կը յարգուի և առիթ կստանայ աւելի զօրանալու. տկարն ալ աւելի տկարացնելու ձգտումը կայ: Մեծ ազգեր շատ անգամ ամէնափոքր ազգերն իսկ շահագործելու կը ջանան, մինչիսկ վերջիններուն շահերուն ի վրնաս. ամենամեծ ազգերէն մի քանին ալ կը կիրարկեն մշտատե նենդ քաղաքականութիւններ—խորամանկ, թագուն, ու դաւադիր երկարատե նախայարձակողականներով—օտար ազգեր տկարացնելու, ապասերելու, և ընկլուզելու նպատակով: Երկրագնդին վրայ ուր կ'ապրինք իրաւասութիւնը ունինք իբր ինքնուրոյն ազգ իշխելու մեր անկախ իրաւունքներուն այն ատեն երբ կարենանք բաւականաչափ ազգային համբարեալ ուժ կիրառել թէ պահպանողական և թէ ընդդիմական ու յարձակողական ուղղութեամբ: Ոչ Անգլիա, ոչ Գերմանիա, և ոչ ալ ուրիշ մեծ ազգ իր գերակշիռ գոյութիւնը պարտական է դարաւոր ազգային ուժերու համբարումէն և անոնց պահպանողական ու յարձակողական կիրարկումէն զատ ուրիշ պատճառի մը: Ստոյգ իրողութիւնը այն է որ եթէ Հայ ազգին մնացորդը իր ամբողջ անհատներով ու կարողութեամբ միայն երկու դար կեդրոնանայ—արտաքսելով ուրիշ ամէն ինչ—ազգային ուժերու գոյացման, համբարման, և սխիթէմաթիք կիրառման վրայ, բնական օրէնքներու համաձայն աշխարհիս վրայ ունէ խոջընդոտ չ'կրնար գրկել զինքը մեծ, անկախ, ու զօրեղ ազգութենէ մը: Աւելի և աւելի ազգային ուժ պէտք է համբարել. նուազ և նուազ

ազգային ուժ պէտք է վատնել— այդ է էական գաղտնիքը: Բայց ի՞նչպէս իրագործելու է այդ նպատակը, գուցէ հարցնեն, կրօնական բարեպաշտութեամբ, գրականութեամբ, բանաստեղծութեամբ, բարձր դաստիարակութեամբ, Եւրոպացիներուն օգնութեամբ— բունիսկ բարբարոս երկիրներու ճնշումին տա՞կ: Ասոնց ու նմանօրինակ ամէն ազգաւեր տկարութիւններու ամբողջական բացառումով ու թօթափումով, ու միւսիսյն Ազգային Երրեակ Սկզբունքներու միշտ և ամէն տեղ դարաւոր հաւատարիմ գործադրումով: Հսկայ ձեռնարկ մըն է ազգաշինութիւնը. անհատական ու ժամանակի կորուստներ գործն ու արդիւնքը կրնան անվախճան յապաղել ու յետաձգել. պէտք է շահագործել ազգին մէն մի անդամը. պէտք է օգտաւորել ամէն վայրկեան. պէտք է յարատեւել սերնդէ սերունդ, շարունակ միեւնոյն սկզբունքներով ու միեւնոյն ուղղութեամբ, աւելի և աւելի ազգային ինքնուրոյն ուժ գոյացնելով, միշտ և ամէն տեղ: Ազգաշինութիւնը մեծ գործարան մ'է, գործը պարտաւորիչ է, և ամէն անհատ անոր գործաւորը ըլլալու հարկադիր: Ազգային ինքնուրոյն և ամբողջական գոյութիւնը կեանքի վերջնական ու տեւական նըպատակակէտն է:

Ազգայնութիւնը ինքնուրոնութեան մանրամասն յատկութիւններու պահպանումը պարտաւորիչ պահանջ մը մը կը դարձնէ: Ոչ Անգղիա, ոչ Ամերիկա, և ոչ ալ Գաղղիա զերծ են շատ մը ապաստիւն ու տկարացուցիչ ազգային յատկանիշներէ. ու իւրաքանչիւրին մեծութիւնը կախ-

եալ է իր ազգային հաւաքական ուժերէն— նուազ իր տկարութիւնները: Հայերու ընդհանուր առաքինութեան մակարդակը ինքնին հոս ու հոն աւելի մաքուր, աւելի բնածին կարողութիւններով օժտուած, և աւելի բարձր է. և ուր որ ապաստելու ձգտող մասնիկներ ու տկարութիւններ ունեցելի է անոնք ալ յաճախ տիրող բարբարոս պետութիւններու ոճիրներուն հետքերն են: Կան կարգ մը ապաստումներ ալ որոնք օտարամուտութեան վերագրելի են ու անոնց ենթակաները ընդհանրապէս Եւրոպայի ու Ամերիկայի միջավայրային շրջուցիչ տկարութիւններուն ու նենգ քաղաքականութիւններուն զոհերն են: Հետեւաբար ամէնաքաղաքակիրթ կամ ամէնազարգացեալ երկիրներ մինչիսկ իբր տիպար օրինակ չեն կրնար ծառայել ինքնուրոյն Հայութեան: Էական կէտը անոնց ամէնուն ալ ուժերու գաղտնիքներուն տիրանալէ վերջ աւելի և աւելի ինքնատիպ ուժերու գոյացման ու համբարման ազգային ընդհանուր ձգտումն է: Այսօր Հայը իրականին մէջ պատրաստ ազգային ուժ չ'ունի, բայց ահագին ուժեր գոյացնելու բնածին յատկութիւնը կը կրէ իր մէջ, և մօտալուտ ապագային պիտի հետեւի բացարձակօրէն Ուժի Քաղաքականութեան, որմով նախապէս պիտի տապալէ իր շրջանակի անմիջական թշնամիները— ինչպէս Թուրքը, Քիւրտը, Պարսիկը, Արաբը, ու իհարկին Թաթարն ու գուցէ Վրացին ալ, ևն.: Գարաւոր ԱԿՐԻՑԻԱԿԱՆ ԿՐԿՆԱԿԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԹԻՒՆ մշակել հարկ է. ուր որ բացարձակ ազատ գործուէութիւնը վնասակար եւ ազիտաբեր թուի—

ընդհանուր առմամբ չափաւոր ծպտողականութիւն եւ գաղտնապահութիւն միշտ կարեւոր է— պէտք է ԵՐԿԻՄԻ ԲԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆՆ ալ միասին կիրառենք, որը կը պահանջէ վարպետ հակասական սիւթէմաթիք ծպտողականութիւն Աղբային Սկզբունքներու, ազգային ուժերու մըշակման, և ամէն ազգային շարժումի: Երբեակ Սկզբունքներէն Ակրեցիան գուցէ ամենէ աւելի կը նպաստէ ազգային ինքնուրուութեան մշակման: Աղբայնութիւնը քաջառողջ նկարագրի և ուրիշ ամէն ազգերէ աւելի և աւելի զանազանող ու գերազանց յատկութիւններու մանրաքննին սեպհականացման ու կիրարկման բնորոշ պէտքը ունի: Ճշգրիտ վերլուծումներով հետզհետէ թօթափելու է ամէն օտարամոլութեան հետք և իւրացնելու է Հայ ազգային առողջ և ինքնատիպ գոյութիւն կեանքի ամէն խաւերուն մէջ— ազգային մարմիններու, կազմակերպութիւններու, եկեղեցիներու, դպրոցներու, առևտրի ու վաճառականութեան, անհատական ձեռնարկներու, լեզուի, մտաւորականութեան, ընտանիքի, և ընդհանուր Հայ կենցաղավարութեան պայմաններուն մէջ: Ազգայնութեան ուրիշ մէկ կարևոր գաղտնիքն ալ իր ընդհանուր անդամներուն ամբողջին միատիպութիւնը և միևնոյն սկզբունքներուն ու միևնոյն կազմակերպումի պահանջներուն միշտ և ամէն տեղ, ընդդէմ ունէ օտարազգի շահերու և ազդեցութիւններու, վայրկենական միահաղոյն շարժումը գործնականացնող կարողութիւնն է: Հայութիւն և ազգութիւն պէտք է կենսականացնենք ու գործնականացնենք միշտ և ամէն տեղ:

Ունէ հայ անհատ իր մէն մի կարևոր ձեռնարկը կազմակարելու և յարմարացնելու է Ազգային Սկզբունքներու մանրամասն վայրկենական պահանջներուն: Վերջնական, տևական, ու յաւիտենական տիրող ու իշխող ձգտումն ու նպատակը ըլլալու է Հայ ազգայնութիւն:

Գործունէութիւնը կեանքի յաջողութեան էական պահանջն է. անյաջողութեան հիմնական պատճառն է անգործունէութիւնը: Ապարդիւն գործունէութիւն ալ կայ որը կեանքը վատնումի և սպառումի կմղէ. բուն իրական գործունէութիւնը միայն օգտաբեր գործունէութիւնն է, որ կը շափուի ու կը ճշդուի Աղբային Արդիւնաբեր գործունէութեան անփոփոխ օրէնքներով: Ընտրողութիւնը մեծ գաղտնիք մըն, նոյնպէս գործին և արդիւնքին մեծութիւնը. երկու անհրաժեշտ պայմաններն են որակ ու քանակ: Արդի Ուժի Բաղաքականութիւնը ներկայ իրապաշտ և առարկայապաշտ ձգտումներով օժտուած տուրուն հիմ մ'ունի. ազգային Ուժերու արւադրումը և համբարումը—Անհատական, Նիւթական, և Ազգայնական Ուժերու պաշարի գոյացումը ու Ակրեցիազգի պէտքերուն մատակարարումը Ազգային Արդիւնաբեր Գործունէութեան միակ ու բացարձակ սեպհականութիւնն են, միակ չափն ու կշիւրը, անխուսափելի նպատակակէտը: Արդիւնքին մեծութիւնն ալ կը բնորոշուի ազգին իւրաքանչիւր անհատին յառաջ բերած գործէն. ԷԱԿԱՆ ԿԷՏԸ ԱՄԷՆ ԱՆՀԱՏ ՕՐՈՐՈՑԷՆ ՄԻՆՁԵԻ ԳԵՐԵԶՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՏԵՍԱԿԷՏԷՆ ԱՄԵՆԱՍՐԻՒՆԱՐԵՐ ԿԵՐՊՈՎ ՇԱՀԱԳՈՐԾԵԼՆ Է. սերնդէ

սերունդ , օրորոցէն մինչև գերեզման , նուազ և աւելի նուազ անգործունէութիւն և ապարդիւն գործունէութիւն , աւելի և աւելի , ընդհանուր և աւելի ընդհանուր Ազգային Արդիւնաբեր Գործունէութիւնն է որ բազմակի բազմապատկեալ աճում կարտադրէ և ազգերու բուռն մրցման միջոցին գերակշիռ արդիւնք ցոյց կ'տայ : Ազգ մը իր անկեալ վիճակէն բարձրացնելու ու վերականգնելու համար ազգային աճումի մղող գործունէութեան գերակշիռ բաղդատական հաւասարակըչուում ունենալու է , նախապէս ու գլխաւորաբար իր մրցման շրջանակին մէջ պարփակուող օտար ցեղերու ու ազգերու հետ : Վերջնական ամենաարդիւնաբեր : Գործունէութեան դրութիւնը կը պահանջէ նախնի ենթակայական տկար գործելակերպերու ամբողջական թօթափումը և ընդհանուր գերակայ ՆԵՐԳՈՐԾԱԿԱՆ ՄՂՈՒՄԻ սիւթէմաթիք կիրարկումը :

Ներգործական մղումը անհատական , նիւթական—առարկայական , բնութենական , բնութենաառարկայական , տնտեսական — և ազգային աղբիւրներու վերջնական , մեքենական , արուեստական , ու սիւթէմաթիք ծառայեցումը , գործնականացումը ու աւելի ու աւելի շահագործումն է : Ազգային ուժերու արագաշարժ արտադրման համար մեծ գործարաններ բանալու պէտքը կայազգին մէն մի անդամը անողոք կոչումը ունի ազգային գործաւոր դառնալու : Ազգը վերակազմելու է ներգործական մղումի , յարմարացումի , յառաջացման , ու շահագործման Յարատե Մատուցումով : Ուրիշ ազգեր արդէն իսկ մեզ դա-

րերով կանխեր են . մեր ընդհանուր ջանքերը լինելու են աւելի մեծ ու գերակշիռ . աւելի արդիւնք արտադրելու պէտք ունինք : Զօրեղ ներգործական մղում մը կայ այսօր որ շարունակ կը ձգտի ԳՈՐԾԻ ԵՒ ԱՐԴԻՒՆՔԻ , ՈՒԺԻ ԵՒ ՊԱՅՔԱՐԻ մշտագործ կիրարկման ու աւելի ևս աւելի շահագործման : Միայն արդիւնքն է որ կը չափէ ու կը ճշդէ ունէ ձեռնարկ կամ պատահմունք , վերջնական ու տեական արդիւնք և ուրիշ ոչինչ : Ազգի մը յաջողութեան միակ չափն է Ազգային Արդիւնաբեր Գործունէութիւնը :



ԱԶԳԱՅԻՆ ԱՐԴԻՒՆԱԲԵՐ ԳՈՐԾՈՒՆԷՆՈՐԵԱՆ ԽՈԶՆԴՈՏՆԵՐ

ԵՐԵԲ ԳԼԽԱՒՈՐ ԽՈԶՆԴՈՏՆԵՐ.

Ազգային առողջ կազմակերպական և Արդիւնաբեր Գործունէութեան Խոչընդոտները կարելի է բաժնել միայն երեք գլխաւոր մասերու — Ներքին, Արտաքին, և Արտաքին-ներքին: Ներքին ԱԶԳԱՅԻՆ ԽՈԶՆԴՈՏՆԵՐԸ, որ ասոնց ամենաառաջինն է, ազգին բուն ներքինին մէջ երկար տարիներէ ի վեր արմատացած ապրկարութիւններն, են որոնք ամփոփ վերլուծումով մը կարելի է դասել իբր ԱԶԳԱՅԻՆ ԵՐԵԱԿ ՍԿԶԻՆՔՆԵՐՈՒՆ—Ազգային արդիւնաբեր Գործունէութեան. Ազգային Ուժերու, եւ Ազգային Ակրիցիաի — հակասող տարրեր, այսինքն, ազգային օտարահպատակութիւն և օտարակախողականութիւն, ազգային տկարութիւն և ուժի քաղաքականութեան զանցառում, հակակազմակերպողականութիւն և ազգային մասնակի, կցկտուր, անջատ, անմիաբան և անհամերաշխ գործունէ-

թիւն, ենթակայական ու կրաւորական աններգործական քաղաքականութիւն, ոչխարային անինքնապաշտպանողականութիւն և անընդդիմականութիւն, անհատական հակազգայնականութիւն, սօցիալիզմական հակազգայնականութիւն, թշնամասիրողականութիւն, անպատրաստ դիմադրութիւն նենգ քաղաքականութիւններու վտանգներուն հանդէպ, ազգային խակութիւն, տգիտութիւն, և ազգային անգործունէութիւն ու ասարդիւն գործունէութիւն, եւ այլն: ԱԶԳԱՅԻՆ ԵՐԵԱԿ ՍԿԶԻՆՔՆԵՐՈՒ Ընդհանուր գործնական մշակումը ներքին խոչընդոտներու հիմնական դարմանն է:

ԱՐՏԱՔԻՆ ԱԶԳԱՅԻՆ ԽՈԶՆԴՈՏՆԵՐԸ արտաքին թշնամիներու կողմէ մեր ազգային ինքնուրոյն գոյութեան և արդար իրաւունքներուն դէմ մղուած ազգաւեր, կործանարար ու տկարացուցիչ քաղաքականութիւններու կիրարկումներն են, որոնք թէև շարունակ միօրինակ առաւել կամ նուազ հակասական ուղղութիւն մը ունին՝ թշնամիին, միջավայրին, և ժամանակին համեմատ կը տարբերին: Բայց ընդհանրապէս ամէն պարագայի տակ թշնամի ոտընձգութիւններ կ'ուղղուին յաջորդաբար կամ միաժամանակ առաջին ազգային Ակրիցիաին, երկրորդ ազգային Արդիւնաբեր Գործունէութեան, երրորդ Ազգային Ուժերուն հանդէպ, ու ամէն անգամ մեծ կամ պզտիկ մաս մը կը յափշտակեն մէկէն, երկուքէն կամ ամբողջ երեքքէն: Արտաքին ազգային խոչընդոտներուն ամենակարևորներն են թիւրքիոյ հայկական բնաջնջման քաղա-

քականութեան ամենակործանարար քայլերը՝ որոնց համառօտ վերլուծումն է — ջարդ, տեղահանութիւն և աքսոր, հողագրաւում, կողոպուտներ, քանդում և հրկիցում, ազգութացութիւն և բռնի Խալամացում, բանտ և կախաղան, թունաւորում, ամէն արդար իրաւունքներու բռնաբարում, սարկացում, գերիացում և բռնապետական ճնշում, և այլն, որոնք կրկին և կրկին յառաջ տարուած են օձային ու դաւաճան նենգ քաղաքականութիւններով, բռնապետական վախերով ու հրէշային արհաւիրքներով, և դաւադիր զինաձգութեամբ, թէ յարատև թէ ժամանակաւոր շրջաններու միջոցին:

ԱՐՏԱՔԻՆ ՆԵՆԳ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆՆԵՐ կարելի է բաժնել երկու գլխաւոր մասերու, ուղղակի և անուղղակի: ԱՐՏԱՔԻՆ ՈՒՂՂԱԿԻ ՆԵՆԳ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆՆԵՐ թշնամիին ուղղակի իր ենթակային դէմ կիրարկած կեղծաւոր, դաւադրական, սիստէմաթիքօրէն մանրակրկիտ, դաւաճան ու մինչիսկ սատանայական թագուն քաղաքական ու դիւանագիտական մէթոտներն են որ յաճախ վարպետ ու ճարպիկ երկդիմի ծպտողականութեան կերպարանքներուն տակ ծածկուելով հակառակ տպաւորութիւններու ու երևոյթներու դիմակով կը գործածուին երբեմն տեւականօրէն ու երբեմն հոգեբանական յարմար վայրկեանին՝ անզգալիօրէն դէպի ահագին աղիտաբեր ազգային կորուստներու հրապուրելու նպատակով: Վերջին Հայկական ջարդերը ամենաարհաւրալի նմոյշ մը կը ներկայացնեն թիւրքերու նենգ քաղաքականութեան ամենաոճրագործական մէկ եղեռնին

1003
19302
1378-87



որուն մէջ կարևոր բաժիններ ունին նաև Գերման կառավարութեան հրէշային սիստէմները և նաև ասոնց գործակատար Հրէայ սե անտեսանելի ձեռքին լրտեսական ու սատանայական եղեռնագործ ծրագիրները: Ուղղակի նենգ քաղաքականութիւններու աւելի պարզ ձևեր ալ կան որ կը շահագործուին դիւանագիտական յարաբերութիւններու միջոցին, տեսանելի կամ անտեսանելի մէթոտներով, հրապուրիչ խոստումներով, կոր արտայայտութիւններով ու ձևակերպութիւններով, կախարչութեամբ և հիփնօթիզմով. ցանկացում քաղաքական արդիւնքներ ձեռք բերելու. ուրիշ յաճախադէպ միջոց մըն ալ եղեռնագործ քաղաքական լրտեսներու կիրարկումն է, նաև տարբեր տարբեր քաղաքականութեան բրօքականտաներու մէթոտներ, օտար դեսպաններու եւ հիւպատոսներու քաղաքական ոճրագործութիւններ, դաւադիր միսիոնարական եւ այլ կեղծաւոր պատգամաւորներու նենգ գործելակերպեր, և այլն: ԱՐՏԱՔԻՆ ՆԱՈՒՂՂԱԿԻ ՆԵՆԳ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆՆԵՐՆ շարունակ ուրիշ ազգ մը կամ պետութիւն մը մասնաւոր ազգի մը կամ ցեղի մը դէմ շահագործելու կերպն է. օրինակի համար, Գերմանիան շահագործեց Թուրքը ի մէջ այլոց Հայերու դէմ, և Հրէան հոգեբանական վայրկեանէն օգուտ քաղելով Անտեսանելի Սե Ձեռքով սատանայ ծրագիրներ ներմուծեց Թուրք դաւադիր պարագլուխներու ըղբղին մէջ: Արտաքին խոչընդոտներու հիմնական դարմանը Ազգային Ուժերու և Ակրիցիայի մշակութիւնն ու պատրաստականութիւնն է. իսկ Արտաքին նենգ Գաղա-

քահանութիւններու դիմադրելու համար ազգային տկարութիւններ ամբողջովին թօթափելու է, ուէ վտանգի առջևը առնելու նախապատրաստութիւնը ունենալու է, եւ վերջապէս Ամերիկայի և Անգլիոյ նման կիրարկելու է քաղաքական ու ազգային գաղտնի ու մտային լրտեսութիւն որ վերջերս մանաւանդ Ամերիկայի մէջ տիրող ու ամէն տեղ գործածելի սիսթէմ մը եղած է telepathy եւ personal magnetism կոչուող մտային արուեստներու վրայ հիմնուած:

ԱՐՏԱՔԻՆ - ՆԵՐՔԻՆ ԽՈԶԸՆԴՈՏՆԵՐ

Ներքին անձեռնհասութեան և արտաքին բռնաբարումներու ճնշումին ներքե ցարդ անտեսնուած կարևոր խոչընդոտները որ երկար տարիներու միջոցին Ազգայի Արդիւնաբեր Գործունէութիւնը կատեցնելու ու մեծ աւեր գործելու բնոյթը ունին՝ վերջերս տեղի ունեցող հոգեբանական լուրջ հետաքոտութիւններու միջոցաւ երեւան հանուած Արտաքին - Ներքին Նենգ Քաղաքականութիւններու գաղտնի շարժումներն են: Արտաքին - ներքին խոչընդոտները ունին թագուն ու անտեսանելի մէթոտներ որոնցմով կը շահագործեն մինչ-իսկ անզգալօրէն բունիսկ ազգին անհատները, ներքին կործանիչ քաղաքականութիւններ մշակելու: Բնական եղանակներու հետ կը կիրարկուին նաև անբնական եղանակներ: Կախարդ Հրէաներ, թուրք և Գերման նենգ գործակատարներ, և այլն,

անընդհատ կը բանեցնեն ի մէջ այլոց Անտեսանելի Սև Ձեռք մը մտային անթել ելեկտրականութեան կամ մակնէթիզմի ոճրագործական եղանակներով, որոնք իրենց բազմազիմի և շարունակական սև գործունէութեամբ կը ձգտին ազգութիւնը հիմնովին տկարացնել: Ազգային առողջ գոյութիւն ապահովելու համար հարկ է մանրամասնօրէն քննել այս սև ծրագրին ամփոփ վերլուծումը և ըստ այնմ յօրինել գործնական միջոցներ ու մէթոտներ դարմանելու այս աղէտին յառաջ բերած վնասները, պահպանելու ներքին ամբողջ և ինքնուրոյն առողջութիւնը, և դիմադրելու դաւադիր թշնամի յարձակումներու:

ԱՐՏԱՔԻՆ-ՆԵՐՔԻՆ ԽՈԶԸՆԴՈՏՆԵՐԸ ներքին տարրերը ներքինին դէմ շահագործելու հետեւեալ սև ծրագրիները կը ջանան մշակել մեր ներքին ազգային կեանքին և գործունէութեան հանդէպ. —

1. ՄՏԱԳՐԱՒՈՒՄ. Որչափ որ արտաքին ուէ գործ իր բնագոյը կը ծնի մտքին մէջ՝ յարձակիլ բուն իսկ այդ բնագոյին, արմատը չորցնել կամ տկարացնել, մտքերը դրաւել սխալ կողմը, խելագարել, կեղծ ու ապասերիչ արմատներ դնել, նախապաշարել, և վերջապէս միտքը կառավարել ի նպաստ արտաքին թշնամիին եւ ի վնաս ներքին ազգային շահերուն: Այս ամենահիմնական ոճրագործական մէթոտը կը գործադրուի եղեռնական մտային անթելով միայն, որ նաև կը կիրարկուի առաւել կամ նուազ միացեալ պարագանե-

րուն մէջ ալ : Մտային անթել ելքարականու-
թիւնը երբեմն մականեթիզմ անունով ճանչցուած
ցարդ Հայերու անծանօթ ամենաթագուն ար-
ուեստ մըն է :

2. ՈՒԺԱՍՊԱՌՈՒՄ և ՏԿԱՐԱՑՈՒՄ : Կեն-
սական ազգային ուժերը սպառել : Ազգային ու-
ժերը վերլուծուած են գրքոյկին երկրորդ մասին
մէջ :

3. ԶԼԱՏՈՒՄ և ԱՆՄԻԱԲԱՆՈՒԹԻՒՆ : Ազ-
գը ջլատել , ներքին անմիաբանութիւններ ներ-
մուծել , Հայը Հայուն դէմ լարել , զաւակը հօր
դէմ , հայրը զաւակին դէմ , մէկ անհատը միւսին
դէմ , մէկ կազմակերպութիւնը կամ հարանուա-
նութիւնը միւսին դէմ , և այսպէս մշակել ներ-
քին իրարու դէմ նենգ քաղաքականութիւն :

4. ԱՐԴԻՒՆԱԽՂՈՒՄ : Մեր արդար իրաւ-
ունքը եղող ազգային արդիւնքները մեր ձեռքէն
կանխաւ խլել , երբեմն մինչ իսկ շահագործելով
մեր վրայ իշխանութիւն ունեցող պետութիւն-
ներ կամ հեղինակաւոր անհատներ մեզ դէմ :

5. ՕՏԱՐԱՇԱՀԱԳՈՐԾՈՒՄ . Օտար ազգեր
կամ ցեղեր մեզ դէմ գրգռել . և եթէ կարելի է
մեզ ալ երբեմն շահագործել ուրիշներու ընդդէմ
կամ ինպատձ իմաստ մեր ազգային շահերուն :

6. ԼՐՏԵՍՈՒՄ և ՄԱՏՆՈՒԹԻՒՆ : Մեր ազ-
գային գործունէութիւնները գաղտնի կերպով
լրտեսել և մատնել ուր որ պէտք է : Հրէայ Սև
Անտեսանելի Ձեռքը , ամենէ աւելի , երկար տա-
րիններէ իվեր շարունակած է այս սև դերը մեզ
հանդէպ , Պօլսոյ մէջ և այլուրեք , կեղծ բարեկա-
մական ծպտումներու տակ : Այս Հրէայները կը

գործածեն անմենուրէք կախարդական եղեռնա-
կան լրտեսում :

7. ԿԱՍԿԱՄ և ՅՈՌԵՏԵՍՈՒԹԻՒՆ : Իրարու
հանդէպ կասկածներ և յոռի նայուածքներ տա-
ծելու մղել :

8. ՕՏԱՐԱՀԱՅԵՑՈՂՈՒԹԻՒՆ : Մեր մտքերը
այնպէս շեղեցնել որ մենք մեր ազգային ակնկա-
լութիւնները օտարին վրայ դնենք , փոխան ինք-
զինքնուս ապաւինելու՝ ապաւինինք օտարին , այն-
պէս որ չկարենանք անձնապէս գործել ու կըռ-
ուել մեր ազգը փրկելու համար :

9. ՈՉԽԱՐ ՔՐԻՒՍՏՈՆԷՆՈՒԹԻՒՆ և ԽԱՂԱՂՈՒ-
ԹԻՒՆ մշակել Հայերու մէջ : Նախապէս Հրէայ ,
երկրորդ Գերման , երրորդ Ամերիկեան բրօքա-
կանտա է այս : Թագուն նպատակը կրօնական
շահագործում մ'է . արդի մղումն է ոչ թէ Քրիս-
տոնէանալ այլ Քրիստոնէացնել , այն ալ սխալ
կերպով , տկարացնելու համար : Քրիստոսի Քրիս-
տոնէութիւնը իսկապէս մտելքտրականութեան
կամ մականեթիզմի արդար և օգտակար կիրար-
կումն էր եղեռնագործ ու կախարդ կիրարկումին
փարող Հրէայ և այլ սատանայներու մեծաւեր
գործունէութեան ընդդէմ : Ամերիկեան Միսի-
նարութիւնն իսկ իրողութիւնը ցարդ վերապահած
է Հայերէն ու մեր մէջ մշակած է կեղծ Քրիս-
տոնէութեան մը տկարացուցիչ քարոզումը : Սև
կրօնական քընթրօլ մըն է այս որ ըսել կ'ուզէ .
«Յոյսք Աստուծոյ վրայ դիր ու ձեռներդ ծալլէ
որ չըլլայ թէ ինքզինքդ պաշտպանելու և թըշ-
նամիին դիմադրելու զօրեղ տրամադրութիւնը
ունենաս :»

10. ԱՆ Հ Ա Տ Ա Կ Ա Ն ՀԱԿԱԶԳԱՅԻՆԱԿԱՆՈՒԹԻՒՆ: Ճշմարիտ է թէ ազգին անհրաժեշտ պահանջն է իւրաքանչիւր անհատի ազգային գործունէութիւնը. անհատին պարտքն է հպատակիլ ազգութեան մէն մի պահանջին. անհատը իր անձը հլու կերպով արամադրելի ընելու է ազգային կազմակերպումի և ազգային ունէ գործունէութեան. ազգին ուժը իր անհատներէն կախեալ է և անհատին ուժը իր ազգէն. գործնական կէտը անհատներու իբր ազգ միասին կազմակերպումն է: Անհատական հակազգայնականութիւնը ասոր հակասող քայլ մըն է որ իբր մեծ խոչընդոտ մըն է որ պտուար կանգնած անհատին և ազգին միջև կարգիլ է ազգային կազմակերպում և համերաշխ գործունէութիւն, երբեմն ինքզինք արտայայտելով սապէս. «Գուն կըսես քու սկըգբունքդ շիտակ է, լա՛ւ, բայց ես ալ կ'ըսեմ իմ սկըգբունքս շիտակ է: Մարդ ազատ ստեղծուած է և ազատ խորհելու իրաւունք ունի, չէ՞»: Իրողութիւնը այն է որ ազգային գլխաւոր սկըգբունքները մէկ և միւնոյնն են մէն մի անհատի համար և ընդհանուր ազգը համակերպելու է միաժամանակ մէկ սկըգբունքի:

11. ՍՕՅԻԱԼԻԶՄԱԿԱՆ ՀԱԿԱԶԳԱՅԻՆԱԿԱՆՈՒԹԻՒՆ: Ասոր նպատակն է ինքնուրոյն ազգութեան յորինուածքը տկարացնել. երկար ժամանակէ իվեր յառաջ տարուած նենգամիտ շրէյայ ու Գերման բրօբականտա մըն է և դիտումը ունի հակազգային հոսանքներ ստեղծել. ասոր հոգեբանութիւնն է բուռն ազգային ոգին ջնջել՝ քարոզելով թէ Հայն ալ, Թուրքն ալ, Եւրօպա-

ցին ալ, Չինացին ալ համահաւասար են, ազգութիւնը նախապաշարում է, ազգայնութիւնը նեղմտութիւն է, և կառավարութիւններ բռնակալութիւններ են. պէտք է փարիլ արդարութեան, հանրային ազատութեան, իրաւունքի, հաւասարութեան, և այլն:

12. ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱԿԱՆ ՔԸՆԹՐՕԼ: Հայ ազգը առաջնորդող անհատներու մէջ անգործնական, չեղեալ և ապարդիւն մտաւորականութիւն մշակել է այս: Մտազրաւումի կարեւոր կերպ մըն է այս, որ յատկացուած է առաջնորդող անձերու—ինչպէս գործիչներու, գրողներու, խմբագիրներու, քարոզիչներու և ազգային գործեր կառավարող անհատներու—միջոցաւ ամբողջ ազգը շահագործելու: շրէյայ և այլ ազգի կախարդներ միշտ կը ջանան մեր ազգային գործիչները այսպէս որսալ ուր որ կրնան, ազէտ մը որ Կ. Պօլսոյ և Ամերիկայի մէջ յաճախադէպ է:

13. ԱՆԳՈՐԾՆԱԿԱՆՈՒԹԻՒՆ: Գործին նախընթաց քայլերուն շուրջ սպառել մեր ներքին ուժերը. գործի շուրջ կամ դէպի գործ ամէն բան՝ բայց ոչ երբէք գործ. այսինքն՝ վիճաբանիլ, քննադատել, խորհիլ, խօսիլ, գրել, երգել, վշտակրիլ, աղօթել, խանդավառիլ, յուսահատիլ, և այլն, բայց ոչ երբէք գործել եւ միայն սկըգբունքով գործել:

14. ՄՏՔԻ ՄԷՋ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ: Ճըմարիտ իրականութիւնը կը գտնուի մտքէն դուրս և անոր դիտակցութիւնը միայն մտքին մէջ, ինչ

որ բնաւ պէտք չէ շփոթել. մտքին պարունակութիւնը ինչ որ ըլլայ մտքէն դուրս մազի չափ իրական արժէք չունի, որքան որ արտաքինին մազի չափ չազդեր. գործ և արդիւնք, ոյժ և պայքար նոյնիսկ պէտք է փնտռել արտաքին աշխարհին մէջ: Անիրական միտքը ենթակայական ու եթերական յատկութիւններ ունի, եւ յաճախ կ'արտայայտէ ինքզինք բարձրաթօիչ գրականութեամբ կամ յուզումնալից ատենախօսութիւններով. եւ երբ այդպէսով արտաքին աշխարհին մէջ արդարացուցիչ արդիւնք մը յառաջ չի բերեր, կը բերէ մտքին մէջ անոր ինքնագոհ խարուսնքը: Մեր մէջ Մտքին Մէջ Քաղաքականութիւն ներմուծող արտաքին թշնամիներ կան որոնց նպատակն է մեզ առողջ ու հաստատ ազգային գործունէութենէ զրկել, շատ անգամ արւեստականօրէն փոխադարձ կեղծելով ու փոխանակելով արտաքին իրականութիւնը անոր մտային տպաւորութեան հետ, նոյնպէս անհատի մը իսկական առողջ խորհելակերպը կեղծ ու խաբեբայ արտաքին ազդեցութիւններու հետ: Մտքին մէջ քաղաքականութիւնն ալ մի քիչ առնչութիւն ունի մտազբաւուրդի հետ, և ի գործ կը դրուի գլխաւորաբար մտելեկտրականական եղանակներով:

Թէև Ազգային Երրեակ Սկզբունքներու մշտքէն դուրս հաստատ ընդգրկումը վերոյիշեալ արտաքիններէն խոչընդոտներուն հանդէպ հիմնական և անյողդողդ գիմադրութիւն յառաջ բերելու ձգտումը ունի, առօրեայ ազգային խընդիրներու շուրջ յարուցուած դժուարութիւններ և խոչընդոտներ գիմազբաւելու ողջմիտ ուղղու-

թիւն մը տալու համար հարկ է նաև հետևիլ ազգային արդիւնաբեր գործունէութեան առ ձեռն տրամաբանութիւնը եղող Արդիւնաբանութեան Սկզբունքին:



ԱՐԴԻԻՆԱԲԱՆՈՒՄԻՒՆ

ԱՐԴԻԻՆԱԲԱՆՈՒԹԵԱՆ ՍԿՋԲՈՒՆՔԸ

Արդիւնաբանութեան Սկզբունքը կը պահանջէ միայն արդիւնքի ուղղութեամբ շարժիլ—խորհիլ, խօսիլ, գրել, կամ առնել Արդիւնաբեր Գործունէութեան մը նախնական քայլերը: Այս սկզբունքին համապատասխանող ամէն ձեռնարկ պէտք է համարել օգտակար և արդարացի. ատկէ դուրս գտնուող ունէ քայլ իսկապէս սխալ է և վնասակար: Երևակայական արդիւնքներ ալ կան որոնք չփոթելու չէ իրական արդիւնքներու հետ, ոչ ալ ժամանակաւոր փոքր արդիւնքներ վերջնական, տեական, ու մեծ արդիւնքներու հետ—էական ազգային արդիւնքները կը գտնուին Ազգային երբեակ Սկզբունքներու սահմանին մէջ, որոնցմով միայն պէտք է չափել ու կռուել ամէն Ազգային Արդիւնաբեր Գործունէութիւն: Արդիւնաբանութեան կարևոր մէկ նպատակն է յղկել անհատներու և ազգային ընդհանուր կազմակերպումին միջև ցցուող արգելքները և մղում մը յառաջ բերել երևակայական և անգործնական հակազգայնականութենէ դէպի իրական և գործնական ազ-

գայնականութիւն: Անհատական և հրապարակային խօսքի և գրի կամ ընդհանուր արտայայտութեան հիմն ու հոգեբանութիւնը ուղիղ ընթացքի մը մէջ դնելը արդիւնաբանութեան առաջին հարցն է: Ամէն պարագայի տակ ճշդ ող հարցումը պէտք է ըլլայ, «ի՞նչ պէտք է ընել»: Այս տեսակէտէն ամէն քննադատական արտայայտութիւն որ 'ի՞նչ պէտք է ընել' հարցման շի պատասխաներ և իրական արդիւնք մը արտադրելու մղում մը չունի՝ արդարացի չէ, հետևաբար արտօնելի չէ: Ազգին կազմակերպութիւններուն կամ անհատներուն ունէ գրաւոր կամ բերանացի արտայայտութիւնը ազգային ունէ խնդրի շուրջ ուղիղ լինելու համար պէտք է կառավարուի միմիայն Արդիւնաբանութեան Սկզբունքով: Ազգային Արդիւնաբանութեան Սկզբունքը վճռականորէն կը հաստատէ լեքքին ուժերու համերաշխ ինքնազարգացումը և ուղղակի լարումն ընդդէմ արտաքին թշնամիներու: Ուստի իբր վերջաւորութիւն հարկ է յայտարարել հետևեալ ԿԱՆՈՆԸ — ՈՅԻԷ ՀԱՅ ԱՆՀԱՏ ԿԱՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԻՒՆ, ԱՌԱՆՁԻՆ, ՀՐԱՊԱՐԱԿԱՒ ԿԱՄ ԹԵՐԹԵՐՈՒ ՄԻՋՈՑԱԻ, ՅԱՐՁԱԿՈՂԱԿԱՆ ՔՆՆԱԴԱՏՈՒԹԻՒՆ ՊԷՏՔ Է ԸՆԷ ՄԻՄԻԱՅՆ ԱՐՏԱՔԻՆ ԹՇՆԱՄԻՆԵՐՈՒ ԴԷՄ, ՈՒ ՊԱՇՏՊԱՆՈՂԱԿԱՆ ՔՆՆԱԴԱՏՈՒԹԻՒՆ ՄԻՄԻԱՅՆ ՆԵՐՔԻՆ ՈՅԻԷ ԱՆՀԱՏԻ ԿԱՄ ՄԱՐՄՆԻ ԴԷՄ, ԱՐԴԻՒՆՔ ՄԸ ՆԵՐԳՈՐԾԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ: Այս կանոնին գործադրման օժանդակելու և սխալ արտայայտութիւններ արգիլելու համար կարելի է նաև թելադրել ներքին Զսպողականի և Անտեսուժի Մէթոտները: ԶԼՍ-

ՊՈՂԱԿԱՆԻ ՄԷԹՈՏԸ կը պահանջէ ընդհանուր գործնական ջանքեր արգիլելու լռեցնելու ու զըսպելու ազգային արդիւնաբանութեան հակառակ ուէ սխալ արտայայտութիւն: Գլխաւոր միջոց մըն է երբէք չթոյլատրել հեղինակութիւն ունեցող ուէ անհատի, թերթի կամ բեմի ներքին ուէ Յարձակողական Գննադատութիւն կամ սխալ արտայայտութիւն: ԶՍՊՈՂԱԿԱՆԻ ԿՐԿՆԱԿԻ ՄԷԹՈՏ մըն ալ կայ որ ներքին ուէ յարձակողական քըննադատութիւն կամ սխալ արտայայտութիւն, ընդդէմ արտաքինի վերածելու ճարպիկ եղանակն է: Երկրորդ մէթոտը ԱՆՏԵՍՈՒՄԻ ՄԷԹՈՏՆ է, անտեսելու և անցնելու կերպը: Վիճաբանութիւնը որքան ալ արդարացի երևնայ՝ արտաքին թըշնամին քաջալերելու կը ծառայէ: ուստի պէտք է անտեսել ուէ վէճ կամ առիթ մատակարարող պատճառներ: Նսյնպէս ներքին յարձակողական քննադատութիւններ, յոռի ակնարկներ, յուսախաբ գաղափարներ, և Արդիւնաբանութեան Սկզբունքին հակասող արտայայտութիւններ ամբողջողին երեւկայական ու անգոյ համարելու և աննշմար անցնելու է: ԱՆՏԵՍՈՒՄԻ ԿՐԿՆԱԿԻ ՄԷԹՈՏԸ միւսնոյնը կրկնակի թափով կիրարկելու եղանակն է — այսինքն անհատաբար կամ հրապարակաւ ամէն ներքին խնդրի շուրջ լուստես զիրք մը բռնել ու ազգին մէջ նշմարուող յոռի կերպարանքներ ներկայացնել իրենց ճիշդ հակառակ երևոյթներով, ու միշտ ներքինը արտաքինին դէմ լարելու ուղղութեամբ: ‘Հայք ոչ միաբան’ քարոզներ յայնժամ պիտի գոչեն Հայք միշտ միաբան և միշտ ընդդէմ թշնամոյն’, և այլն: Երբ

ազգին իւրաքանչիւր անգամը բերէ իւր անձնական բաժինը այս մէթոտի ընդհանուր գործունէութեան ինպաստ՝ վիճաբանութիւններ, անմիաբանութիւններ, և յոռի արտայայտութիւններ կը ցնդին, ինչ որ մեծապէս պիտի նպաստէ ազգը կազմակերպելու և զօրացնելու:

Արդիւնաբերութեան Սկզբունքը Հայ ազգային և անհատական ու կազմակերպական ընթացիկ գործունէութեան մէջ ինչպէս կիրարկելու պէտքը լրացնող կարևոր միջոց մըն է նաև առօրեայ կեանքին հետ շփում ունեցող խենդ ու խելօք Գաղաքականութիւններու ներմուծումը:

ԽԵՆԴ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ.

ԽԵՆԴ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ միշտ կը նայի դէպի ետին, անցեալին, որ նայուածքը զինքը կը մոլորցնէ ներկայէն ու ապագայէն: Խենթ Քաղաքականութիւնը միշտ ուրիշներով կամ իրմէ դուրս մարդերով կամ խնդիրներով կը բաղի, ու միշտ ուրիշը կը մեղադրէ, ինչ որ կարգիլէ թէ անձնական և թէ ուրիշներու ազգային պարտականութեան կատարումը: Խենդ Քաղաքականութիւնը յոռեսես է ու միշտ կը տրանջէ, կը հակաճառէ, յոռի կերպով կը քննադատէ, կը վիճի, ու կը խժրծէ: Խենդ Քաղաքականութիւնը ամէն բան սխալ կը կռնէ, մէկ անհատի մը մէկ բառին համար յաճախ կը սրբողի ու կը կռուի ամբողջ ազգային կազմակերպութեան մը դէմ, անհատի մը նկարագրական մէկ արատը իր ամբողջ գոր-

ծունէութեան հետ կը շփոթէ, կը չափազանցէ, կը յերիւրէ, ու կը զրպարտէ, միշտ ալ անկեղծ, դէզ, ու ինքնագոհ պոռթկումներով, ևայլն: Խենթ Քաղաքականութիւնը կը հակասէ Արդիւնաբանութեան և Ազգային Արդունաբեր Գործունէութեան սկզբունքին: Խենդ Քաղաքականութեան հետևողներ մեծ արգելքներ են ազգային կազմակերպումի և գործունէութեան ու միայն ներքին ուժեր սպառելու կը ծառայեն:

ԽԵԼՕՔ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ

ԽԵԼՕՔ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ կը նայի միշտ յառաջ: Նա կ'ընծայէ ուղիղ արժէք ունէ բանի, ազգային ունէ շարժումի, ևայլն. ունի Ազգային Արդիւնաբեր Գործունէութիւնը իբր գլխաւոր նպատակ և Արդիւնաբանութիւնը իբր առաջին սկզբունք. ունի որոշ չափ մը որով կը չափէ ամէն ինչ որ կ'գայ առջին ու կ'տայ ճշգրիտ սեպհական արժէք, ստորադասելով ու գերադասելով մէկի միւսին: Խելօք Քաղաքականութիւնը չվիճաբանիր, քիչ կը խօսի, քիչ կը գրէ, ու քիչ կարտայայտէ — այլ կը գործէ ճիշդ ժամանակին՝ Ազգային Սկզբունքներու վրայ հիմնուած ուղիղ ու տևական գործեղակերպի մը համաձայն: Խելօք Քաղաքականութիւնը լաւատես ու իրատես է. իր միակ հարցերն են — 'Ի՞նչ պէտք է ընել', 'Յաջորդ քայլը ի՞նչ է', 'Սկզբունք ո՞ւնի', 'Ի՞նչ արդիւնք կրնայ յառաջ բերել': Խելօք Քաղաքականութիւնը ունի որոշ ազգային ուղղու-

թիւն. կը գերընտրէ ազգը միշտ և ամէն տեղ, կը սիրէ առաւել կամ նուազ ազգին մէն մի անհատը կամ մարմինը, ազգին շահերուն համար կը զոհէ ամէն ինչ ու կը յարի ազգային սկզբունքներուն միշտ և ամէն տեղ. գիտէ զանազանել օտարը իբր օտար, գիտէ ատել թշնամի տարրերը միշտ և ամէն տեղ, կ'տայ զանազանող արժէք օտար բարեկամ ազգերու, կը փարի ոչ թէ անհատականութեան այլ ազգայնականութեան, ու կը յարգէ ազգային մարմնի կամ ազգային ընդհանուր միաձուլ կազմակերպութեան սկզբունքը:

ՄԱՍՆ ԵՐԿՐՈՐԴ

ԱԶԳԱՅԻՆ ՈՒԺԵՐՈՒ ՍԿԶԲՈՒՆՔԸ



ԱՆՋԱՏԱԿԱՆ ՈՒԺ

ՈՒԺԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ

Ազգային հաստատ ուժերու բացարձակ և հիմնական պայմանները ամփոփող յարատև ու անփոփոխ ճշմարտութիւնները հաւաքաբար կը կոչուին Ազգային Ուժերու Սկզբունք: Այս բա- կղբունքին ընդհանուր անողոք և մշտաւե գոր- ծադրումը ազգային գոյութեան և յառաջացման էական գաղտնիքն է: Ուժի քաղաքականութիւ- նը արդի տիրող բացարձակ քաղաքականութիւնն է: Ազգային Արդիւնաբեր Գործունէութիւնը կը պահանջէ մշտագործ կիրարկում ու աւելի և ա- ւելի շահագործում, փոքր ուժերէ մեծ և աւելի

մեծ ուժեր յառաջ բերելու նպատակով, որովհետև երկաթը ու բազմակի աճում և համբարում կը պարտաւորեն ազգին իւրաքանչիւր անդամին և ուժերու աղբիւրներուն շարունակական օգտաւորումը: Ակրեցիան ալ այս ուժերու կարծրացումին և կրկնակի պայքարի մղումին թափ տուող տարրն է: Երբեակ Սկզբունքները սերտորէն կապուած են ու կ'ընթանան շարունակ միասին: Ազգութեան մը յօրինուածքը ունի միայն այս պարզ ու յստակ ծրագիրը. այսօր անորոշ այլևս ոչինչ կայ: Անողոք պարտականութիւնն հարկ է վճռականօրէն կատարել միայն օրօրոցէն մինչև գերեզման, և այսպէս սերունդէ սերունդ, յամառ ու ճշտապահ, ունէ երկրի կամ միջավայրի մէջ ու ամէն պարագայի տակ: Մէկ դար մ'իսկ կը գոյացնէ ահագին արդիւնք, այդ արդիւնքը արտադրելու համար պէտք է միայն նախասահմանուած գործը գլուխ հանել: Նախաքայլը կամ սկիզբը ամենադժուար մասն է: Յաջորդող քայլերը կսկսին հետզհետէ դիւրիննալ: Ուժը իսկապէս կը նմանի դրամագլխի որ կրկին ու կրկին շահագործուելով երկարատև շրջանի մը միջոցին կը հասնի համբարուած ահագին հասոյթի: Այս ուժերու մեծաքանակ դոյացումը մեծ ազգերու ամենաէական գաղտնիքն է: Ուժ մը իրական ազգային ուժ ըլլալու համար ընդհանուր ազգերու հետ բաղդատուելով աւելի ազգային ուղղութիւն և առաւելական աճում ունենալու է: Ազգային ուժերը կը բաժնուին երեք գլխաւոր մասերու, որոնք են Անհատական Ուժ, Նիւթական Ուժ, Ազգային Ուժ:

ԱՆՀԱՏԱԿԱՆ ՈՒԺ

Անհատական ուժը ազդի մը անհատներու պաշարն է: Անհատական Ուժին ամենաառաջին գաղտնիքն է ՍԵՐՆԴԱԳՈՐԾՈՒԹԻՒՆ: Մերկացած իր ամէն վատնիչ ու սպառիչ տկարութիւններէն ընտանեկան յարկը պէտք է ճշդապահ ու պարտաւորիչ կերպով կազմուի — ընտանեկան յարկին այս դրութիւնը Ազգային Երկաթէ Զեռքի խստապահանջ կարգապահութեան տակ անհրաժեշտ կազմուիլը նախընտրելի է քաջական ընկերաբանութեան տեսակէտէն — քսանեւէն գերորդ տարիքը լրանալէ առաջ, ՈՒ ԿԱԶՄՈՒԹԻ ՄԻՍՅՆ ԻԲՐ ՍԵՐՆԴԱԳՈՐԾԱՐԱՆ ՄԸ ՈՐ ՊԻՏԻ ԱՐՏԱԴՐԷ ՈՒԹԷՆ ՏԱՍԸ ԿԱՄ ԱԻԵԼԻ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԱՆՀԱՏՆԵՐ, և որոնց առողջութիւնն և սնուցողական ապրելակերպը պիտի երաշխաւորուի նախընտրելիօրէն ազգային մարմնի մը ընդհանուր բժշկական և առողջապահական ու ակրիցիական հարկադրիչ սխիթէմով. և անոնք պիտի սնուցուին ընտանեկան յարկին մէջ և ազգային մարմնին այդ նպատակով նախապատրաստած հաստատութիւններուն մէջ՝ այն պէս որ յառաջ բերեն կատարեալ տիպար Ակրիցամարդեր և այնպիսի միօրինակ եղանակով մը որ ամբողջն ալ իրարու այնքան նմանին՝ որ շարժի ընդհանուր ապագայ սերունդը իբր մէկ մարդ: Ուժերու արտադրման մէջ ալ տիրող շափը ՈՐԱԿԻՍՈՒՆ ԱՆՔԱԿԻ խնդիրն է. անհատական ուժի մշակման մէջ Ակրիցիական որակը եւ Երբեակի Բաղադրեալ Աճումը գործնական ու իրագործելի նպատակ

մըն է, թէև որակի աւելի և աւելի կատարելագործումը և քանակի աւելի և աւելի բազմապատկումը բաղձալի կէտ մըն է, հարկ է յիշել որ ութէն տասը զաւակներու ընդհանուր սերնդագործումը այլևայլ կորուստներ պակսեցնելէ վերջ հազիւ երբեակի Բաղադրեալ Աճումը կրնայ յառաջ բերել: Սերնդագործումի երբեակի Բաղադրեալ Աճումը կը նշանակէ սերնդէ սերունդ ապագայ սերունդը երեք անգամ բազմապատկել — օրինակի համար երբ մարդ մը և կին մը ամուսնանալով իրենց ամուսնութեան առաջին երեսուն երեք տարուայ ծննդական շրջանին միջոցին միայն տասը զաւակ ծնանին ու սնուցանեն՝ և ասոնցմէ եթէ ութը զաւակները մինչև ամուսնութեան ու չափահասութեան տարիքը ապրին, ութէն երկուքն ալ ընդհանուր միջին կորուստներու ենթակայ ըլլալով՝ ծնողաց երկու թիւը յաջորդ սերնդին կ'արտադրէ վեց թիւ, ինչ որ կը կոչուի երբեակի Աճում. յաջորդ սերունդն ալ միևնոյն հաշուով նկատի առնելով՝ ընդհանուր եզանակը կ'անուանուի Սերնդագործական երբեակի Բաղադրեալ Աճում: Աղագային Սերնդագործութեան ուրիշ մէկ կարևոր գաղտնիքն ալ ազգին ամէն մէկ անդամը սերունդէ սերունդ երկու դար շահագործելն է: Մէկ դարու միջոցին երեք սերնդագործական շրջան կարելի է ունենալ. այդ հաշուով իւրաքանչիւր ընտանիք մէկ դարու միջոցին կը բազմապատկւուի [1 X 3 X 3 X 3 = 27] քսանեւեօթն անգամ, կամ մէկ միլիօն ընտանիք կը հասնի քսանեւեօթը միլիօն ընտանիքի, կամ յիսուն և չորս միլիօն երկ-

սեռ ընակչութեան: Երկու ԴԱՐԵՐՈՒ ՄԻՋՈՑԻՆ ԱՅՍ Մէկ Թիւը Կը ԲԱՐՁՐԱՆԱՅ [27 X 3 X 3 X 3 = 729] ԵՕԹԸ ՀԱՐԻԻՐ ՔՍԱՆ ԵՒ ԻՆՆԻ ԱՅՍԻՆՔՆ՝ Մէկ ԸՆՏԱՆԻՔԸ ԵՕԹԸ ՀԱՐԻԻՐ ՔՍԱՆԵՒԻՆՆ ԸՆՏԱՆԻՔ Կ'ԱՐՏԱԴՐԷ, ԵՒ Մէկ ՄԻԼԻՅՆ ԸՆՏԱՆԻՔ ՅԱՌԱՋ ԿԸ ԲԵՐԵՆ ԵՕԹԸ ՀԱՐԻԻՐ ՔՍԱՆ ԵՒ ԻՆՆ ՄԻԼԻՅՆ ԸՆՏԱՆԻՔՆԵՐ ԿԱՄ Մէկ ԵՐԿԻԼԻՅՆ ՉՈՐՄ ՀԱՐԻԻՐ ՅԻՍՈՒՆ ԵՒ ՈՒԹԸ ՄԻԼԻՅՆ ԲԸՆԱԿՉՈՒԹԻՒՆ, ՈՐ ԳՐԵԹԷ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՇԽԱՐՀԻ ԲՆԱԿՉՈՒԹԵԱՆ ԿԸ ՀԱՒԱՍԱՐԻ: Աղագային զօրեղ ներգործական Մղում մը սկսելու է — որքան կանուխ այնքան աւելի լաւ — այսպիսի ամենահիմնական ձեռնարկի մը իրականացման ձգտելու համար: Ամէն Հայ անհատ պէտք է իր անձնական պարտաւորութիւնը իբր աղագային տուրք մը հաւատարմութեամբ գլուխ հանէ: Աղագային ամէն մարմին, կազմակերպութիւն կամ եկեղեցի պինդ ընդգրկելու է Անհատական Ուժի Սերնդագործումի էական Սկզբունքը միշտ և ամէն տեղ: Հայը մնալու է միշտ Հայ ուր որ ալ ըլլայ, և փոխադարձաբար Հայ ազգութեան և ինքնուրոյն գոյութեան ամբողջութիւնը փոխանձելու է իր զաւակներուն և թոռներուն: Ուրիշ օրէնք մըն ալ հաստատելու է որ Հայը երբէք չամուսնանայ օտարի հետ. Հայ մը պէտք է միայն Հայու հետ ամուսնանայ, եթէ ոչ իր ապագայ սերունդը կորսուելու վիճակուած է: Ամէն Հայ ամուսնանալու է: Ամէն Հայ կազմակերպութիւն նպաստելու է այս շարժումին: Ամուսնական մասնաւոր պիւրօներ կազմուելու են ամէն տեղ, ուր որ Հայեր կ'ապրին, Հայ աղջիկնե-

րու մեծաքանակ մատակարարումին և ամուսնութիւններ դիւրացնելու նպատակով: Ամէն Հայու համար ազատ Հայրենիքի մը մէջ կեդրոնանալու գաղափարը սերնդէ սերունդ հիմնական տիրող նպատակակէտ մը ըլլալու է. օտար երկիրներու մէջ գտնուող Հայեր կարելի եղածին չափ շուտ վերադառնալու են Հայրենիք. Հայրենի հողը ազգութեան հետ այնքան սերտօրէն կապուած է: Երիտասարդներու և օրիորդներու ամուսնութիւնը և ընտանեկան հարկը ամէն տեղ ամէն զոհողութեամբ քաջալերելու է: Ամուսնական և սերնդագործական ամէն արգելք բառնալու բուն ջանքեր լինելու են: Բժիշկներ և դայեակներ պատրաստուելու են սերնդագործութեան առողջապահութեան պայմանները մինչ իսկ ճրիւղաբար կիրարկելու: Ազգային Փրնտեր հաստատուելու են տարբեր տարբեր արդիւնաբեր միջոցներով ապագայ սերնդին գոյացումը դիւրացնելու, գործնականացնելու, օր ըստ օրէ աւելի ու աւելի յաջողցնելու: Գաղթումը ջանալու է դադարեցնել, միշտ ջանալու է կեդրոնանալ մէկ հայրենական հողի վրայ: Չամուսնացողներ բանի ամուսնացնելու է. անբարոյականութիւնը Հայ տարրէն ամբողջովին ջնջելու է: Սեռային վերջնական գործնական առողջարանութեան և սերնդագործութեան սկզբունքները ընդհանուրին գիտակցութեան և անողորմ գործադրութեան ենթարկելու է: Օժիտի ու գոհարեղէններու խընդիրները ամբողջովին վերցնելու է իբր հին նախապաշարունակներ և ամուսնական խոջընդոտներ: Սիրահարութեան խենդ վիճակները որոնք յաճախ

արգելք կ'ըլլան թէ ամուսնութեան՝ թէ առողջ սերունդ արտադրելու, պէտք է՝ Հայ հոգեբանութեանն արտաքսել, ամուսնական սովորութիւններ պէտք է հիմնովին բարեփոխել—չինել աւելի պարզ, անյապաղ, ու գործնական: Բարձր դաստիարակութեամբ և գեղարուեստներով զոռոզացած սերնդային տեսակէտէն ապարդիւն կիներու և աղջիկներու թիւը օր ըստ օրէ պակսեցնելու է, և յառաջ բերելու է ամէն տեղ տիպար տանտիրիկնը: Մասնաւորաբար Հրէաներու կախարդական սերնդաապանութեան ջանքերուն դէմ հիմնական պատուարներ կանգնելու է: Տիպար Ակրեցիամարդերու և Ակրեցիակիներու Սերնդագործական Երբեակի Բաղադրեալ Աճումի օրէնքին համաձայն արտադրումը իրագործելը պէտք է այսուհետեւ ամէն Հայու առաջին գործը ըլլայ: Անհատական Ուժը բուն իսկ հիմն է ամբողջ միւս ուժերուն: Անհատական ուժի էական գաղտնիքը ճիշդ այդ է—անկախ ազգութեան մը ամէնաառաջին պահանջը: (*)

1) Թուրքիյն Հայացիին Քաղաքականութեան ամենամեծ աւերը այս սկզբունքին հակասականին գործադրումով միայն իրականացաւ մանաւանդ երբ վերջին ջարդերու ատեն երբ ջանաց խողտողել ու ջնջել Հայուն ապագայ սերունդը: Նոյն սերնդաապանական դաւաճանութիւնը անգամ մը եւս երեւան եկաւ Զէյթունի մէջ մի քանի տարի առաջ՝ երբ հինգ հարիւր Հայ մանուկներ պատուաստելու պատրակով Թուրք կառավարութիւնը թունաւորելով սպաննեց: Այս սխալէմաթիք սերնդաապանութիւնը կարծես աւելի հրէշացած էր ժէժն Թուրքերու եւ հիթիւնատականներու մէջ Գերմաններու եւ Կ. Պոլսոյ Հրէայ կախարդ-սատանաներու դժոխային զրդումով, որոնք իբնէ կախարդ լրտէս եւ սերնդաապան վերջերս այ իբր Թուրք լրտես եւ Գերման գործակատար չայ ազգին հանդէպ մատնիչ-դահիճի ամենադժոխային դերը կատարեցին:



ՆԻԻԹԱԿԱՆ ՈՒԺ

ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՈՒԺ

Նիւթական Ուժը երեք տարբեր ստորադաս ուժերու կը բաժնուի—Առարկայական Ուժ, Բնութեանական Ուժ, և Տնտեսական Ուժ: Առարկայական Ուժը Ազգային Ուժերու երկրորդ կարեւոր ուժն է և արդի առարկայապաշտ քաղաքականութիւններու տիպար մարմնացումը: Ակրեցիազգը պէտք է տիրանայ անհատապէս ու ազգովին պաշտպանողական ամէն մէկ առարկայի որով իր ուժը կը կրկնապատկուի ու կը բազմապատկուի: Առարկայական Ուժը առաւել և առաւել թափ կ'ստանայ արդի Ակրեցիակենցաղին մէջ: Առարկայական Ուժի մանրամասնութիւններ ամէնաստուար թիւ մը կը կազմեն՝ որոնց յատուկ արժէքը կը բնորոշուի Արդիւնաբեր Գործունէութեան տեսակէտէն. հոս ալ ընտրութեան պէտքը կայ, և ամենաուժեղ առարկայներ նախընտրելի են: Ակրեցիայի համեմատ առաջին առարկայական ուժը զէնքն է— գերազանց, ամէնազօրեղ, ու ամենավերջնական զէնքեր ամէն Հայու առաջին սեպհականութիւնը լինելու են: Կարեւոր Առարկայական Ուժեր են նաև մեքենական, շոգիի, և ելեքտրականական

արդի գործիքներու ուժեր, երկաթուղիներ, ինքնաշարժ կառքեր, թելով և անթել ելեկտրականութեան գործիքներ, բերդեր և պատնէշներ, զինարաններ, զէնքի ու ռազմամթերքի գործարաններ, հաստատուն շէնքեր և պողոտայներ, ռազմանաւի, ընդծովեայներու, և օդանաւերու պաշարներ, և այլն:

ԲՆՈՒԹԵՆԱԿԱՆ ՈՒԺ

Բնութեանական տարբերը ու անոնց բազադրուութիւններէն ամէն ինչ որ մարդ կրնայ իր նըպատակին ծառայեցնել կը կոչուի Բնութեանական Ուժ: Աշխարհագրական ՀՈՂԱՅԻՆ կամ ՅԱՄՍՔԱՅԻՆ ՈՒԺ և ԾՈՎԱՅԻՆ ՈՒԺ բնութեանական ուժի հիմնական մասերը կը կազմեն: Ցամաքը իր զանազան պարունակութիւններով, օդն ու կլիման իրենց տարբեր տարբեր փոփոխութիւններով, ջուրը իր սրակի, քանակի, ու դիրքի պէսպէս գոյութիւններով, արևուն ճառագայթները, երկրի մը ցամաքին, օդին, և ջրին մէջ գտնուող ոչ-մարդ բնակչութիւնները, և այլն, կարելի է բնագիտական եղանակներով շահագործել և վերածել գործնական ուժի: Հանրային Ուժի կարեւոր մասերն են նաև Հանքագործութիւն և Երկրագործութիւն: Բնութեանական Ուժի մի կարեւոր մասը երևան կ'գայ Առարկայական Ուժի պատշաճ մատուցումով ու միացումով, ինչպէս նաևային, ընդծովեայ և օդանաւային ամենահսկայ կործանիչ ուժեր՝ որոնք գործնականացած են միայն ջրի և օդի շահագործումով: Միայն կարծր ու ճարպիկ Ակրեցիամիտքն է որ պիտի հնարէ Բնութեան—Առարկայական Ուժի նոր մի-

ըոցներ ևս ու երևան բերել ամենազօրեղ գաղտնիքներ՝ կիրարկելի թէ պաշտպանողականի և թէ յարձակողականի ուղղութեամբ ։

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՈՒԺ

Նիւթական երրորդ ուժը տնտեսական ուժն է՝ որ ահագին կարեորութիւն կստանայ իր Առարկայական և Բնութենական Ուժ մատակարարելու կարողութեամբ և մինչիսկ անոնց արդիւնքին համապատասխանող արժէքը ներկայացնելու կոչումով ։ Աշխարհի շուկային մէջ դրամի դրութիւնը պարտաւորիչ կը դարձնէ Տնտեսական Ուժը կամ դրամական պաշարը ։ Թէև միւս ուժերը գոյութիւն կրնան ունենալ մինչիսկ առանց դրամի և դրամը առանց իր փոխարժէքին ոչինչ կ'արժէ, ներկայ աշխարհի առևտրական դրութեան սիւթէմով դրամը կը կազմէ ամենամեծ ուժերէն մին որ յաճախ կրնայ գնել կամ ծախել Նիւթական միւս Ուժերը ։ Ազգային Տնտեսական Ուժը կը նշանակէ ընդհանուր ազգին դրամական տրամադրելի և գործածելի պաշարը որ կը ծառայէ ուէ պահանջի կամ տագնապի ատեն պաշտպանողական և յարձակողական միջոցներու և պիտոյքներու կամ նիւթական առաջին երկու Ուժերու մատակարարումին ։

Դրամի բաղադրեալ սիւթէմաթիք շահագործումը Արդիւնաբեր Գործունէութեան Էական պայմաններուն ամենակարևորներէն մէկն է ։ Մեծ ազգերու շուկային մէջ տնտեսական բուռն մրցումներ կը տիրեն որոնք երբեմն երբեմն մինչև պատերազմի կը յանգին, Հետևաբար նմանօրինակ մրցում մղելու համար հարկ է ազգային

ընոյթ մը տալ դրամաշահագործման ու աւելի և աւելի Տնտեսական Ուժի արտադրման ։ Բուն իսկ այդ տեսակէտով պէտք է ազգային տնտեսական կազմակերպութիւններ ունենալ՝ որոնք ջանալու են հաւասարակշռել ներքին և արտաքին դրամական գործառնութիւնները, ջանալու են կանգնել հաւաքական մէթոտներով ձեռք բերուած կապիտալի միջոցաւ մեծ գործարաններ, ընկերութիւններ, դրամատուններ և վաճառականական ու առևտրական շահաւոր ձեռնարկներ, և այլն ։ Ազգային ընդհանուր գանձարաններ եւս կազմուելու են, որոնց ամէն Հայ պէտք է մասնակցի տարուէ տարի իբր ազգային տուրքեր նախորոշուած գումարներով ։ Հայեր ամէն տեղ կանոնաւոր մարդահամարի սկսելով ազգային ինքնուրոյն հաղորդակցութեան պայմաններ հաստատելու են ։ Հայ Դրամական Քընթրօլի սիւթէմներ եւս հաստատուելու են ամէն Հայաբնակ վայրերու մէջ ։

ԱԶԳԱՅԻՆ ՈՒԺ

Ամբողջ զանազան ուժերու միացեալ համբարն է որ կը կազմէ Ազգային Ուժի հիմք ։ Բուն իսկ Ազգային Ուժը միահաղոյն շարժումն է այս ամէն Ուժերուն և իւրաքանչիւրին մանրամասնութիւններուն ։ Կան նաև կարգ մը երկրորդական կամ օգնական ուժեր որոնք կարելի է կիրարկել մասնաւորապէս կազմակերպական դիւրութիւններու համար ։ Ազգային Ուժին ամենաառաջին ազգակներն են Կառավարիչ Մարմինները, Ազգային Հաստատութիւնները, Զինուորական Ուժը կամ կատարելագործեալ միլիթարիզմի բանակը, և Ազգային ու Ակրիցիական Ուժերու պաշարները ։

ԱԿՐԵՑԻԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔ



ԱԿՐԵՑԻԱ

Ի՞նչ է ԱԿՐԵՑԻԱ

Ազգային և անհատական զօրեղ ընդդիմական ինքնապաշտպանողական ու յարձակողական ուժը կը կոչուի ԱԿՐԵՑԻԱ: * Ակրեցիան սկզբնապէս կը ծլի ու կ'աճի բուն իսկ անհատին ներվերուն մէջ ու միայն նպատատւոր միջավայրի պայմաններուն ենթարկուելով կը հասնի կատարելութեան: Արդի Եւրոպական քաղաքականութեան պահանջներուն համապատասխանող որոշ ազգային ուղղութիւն մ'ունի ան, ու երբ համերաշխօրէն անհատական ակրեցիան ստորադասուի ազգային ակրեցիան յառաջ կ'աջ ժողովրդային զօրաւոր բերք մը որ միայն կ'երաշխաւորէ ազգի մը անկախ գոյութեան իրաւունքը: Արդի ա-

* Գրքոյկիս մէջ ամենուրեք **ակրեցիա** բառը իր բաղադրութիւններով միասին կը գործածուի ուժի այս նշանակութեամբ: **Ակրեցիա** բառը լատիներէն **aggressa** բառէն առնուած է որ կը նշանակէ յարձակում, իսկ միեւնոյնն է **aggressiveness** Անգղիերէն բառը նախայարձակողականի հետ միասին կը կրէ նաեւ ուժի եւ կարծրութեան նշանակութիւն:

ուղղ դիւանագիտութիւնը իրականութեան մէջ այլևս գոյութիւն չունի ո՛չ մտքի, ո՛չ խօսքի, և ո՛չ գրութեան հետ. Ուժի ինտիմն է ՄԻԱԿ ՈՒ ԲԱՑԱՐՁԱԿ ԱՌԱՐԿԱՆ. հակասական տարբեր ուժերու ընդհարումներուն մէջ ամէնահեռատես, պաղարիւն, և մեքենաշարժ ուժն է միակ իտէալը. կատարելագործեալ հեռատես և պաղարիւն միլիթարիզմի պայքարն է որ կը մրցի ու կը յաղթէ: Տիրող արդի մեղկ ու ապաստելի վիճակներու մէջէն ահեղ բայց լռիկ, վայրագ բայց անյոյզ, գործօն բայց վերապահ, ազգաչէն բայց օտարաւեր, ցուրտ ու ժպտուն, ուղղընթաց, համերաշխ, յարատե, ու սիսթէմաթիք անյողգողչ ազգային կորովն է որ կը կռուի ու կը յաւերժացնէ ազգ կոչուած յատկանշական ժողովրդի միաձոյլ ակումբ մը: Ազգային կազմը տարբեր ուժերու բովանդակ կարծր ու տեւական մամմացումն է. այդ ուժերուն պահպանողական ու ընդդիմական կամ յարձակողական կիրարկումը կը կառավարուի ԱԿՐԵՑԻԱԿԱՆ ՍԻՍԹԷՄԻ կամ ներքին ու արտաքին ամրութեան ու յարձակողականի դրութեան օրէնքներով: Որքան որ ներքին ազգային տկարութիւններ բնական և անբընական պատճառներ ունին, նենգաւոր օտարաւեր քաղաքականութիւններ կը ներմուծուին արտաքին թշնամիներէ ու կը թափանձնեն մեր ներքին ազգային կեանքին մէջ, ակրեցիաի պահպանողական ու յարձակողական կրկնակի սիսթէմը Ազգային Արդիւնաբեր Գործունէութեան և Ազգային ուժերու հետ միասին անբաժան ընթանալու անողոք կոչումը ունի:



ԱԿՐԵՑԻԱՆՅԱՏԸ

ԱՆՀԱՏԿԱՆ ԱԿՐԵՑԻԱԿԱԶՄԸ

Ակրեցիաի քաղաքականութիւնը պէտք է սեպահականացնել առաջին անհատաբար՝ երկրորդ ազգովին: Ակրեցիազքը կը բաղկանայ միայն Ակրեցիանհատներէ: Երբ ազգի մը անհատներուն կէսը հակահրեցիական ըլլայ՝ ան կ'որոնցնէ իր ուժը և գոյութեան ազդակը: Կլիռքի մը երկութաթերուն մէջ կը կռուի ան, մէկ թաթին մէջ ալրեցիան որ կը նշանակէ մարդկային ուժի պաշար՝ միւսին մէջ հակահրեցիան որ կը նշանակէ մարդկային տկարութեան պաշար, ու երբ վերջինը առաջինին հաւասարի արդիւնքը կ'ըլլայ ոչնչութիւն: Հակասող տարրերու ամբողջական ջնջումովը ու բացակայութեամբը միայն ազգային ալրեցիան կ'ստանայ հաստատուն ու լման զօրութիւն: Ազգին ամէն մէկ անդամը, հետեաբար, պարտի համապատասխանել ալրեցիաի պահանջներուն: Անհատն ալ նմանապէս ունի ալրեցիական ու հակահրեցիական տարրեր իր Ֆիզիքական մէջ, ու վերջինին բացակայութիւնը կարելի ընելով միայն նա կը կատարելագործուի և կ'իւրացնէ իրական առողջ Ակրեցիականութիւնը: Ակրեցիամիտքն ու Ակրեցիաֆիզիքը միասին ու անբաժան կը յօրինեն Ակրեցիականութիւնը:

ԱԿՐԵՑԻԱՄԻՏՔԸ

Ակրեցիամիտքը Ակրեցիականութիւնն առաջին պայմանն է: Մարդու Ֆիզիքականութիւնն ամէնակարեւոր շարժուն ու կենսական մասը իր ներվային սխիւթէմն է որ երկու գլխաւոր կեդրոններ ունի, մին ողնուղեղին մէջ՝ միւսը միջնուղեղին մէջ, որտեղէն կը տարածուի մանրաթել հիւսկէններով մարմնոյն մէն մի մասնիկներուն մէջ, կատարելով ամէնաէական դեր գլխին մէջ, անցնելով միջնուղեղէն դէպի աչքերը ու դէպի բարձր ըղեղային կեդրոններ, ուր ելեկտրականորէն կը դրօշմէ իր մէն մի զգայական տպաւորութիւնները: Ներվային սխիւթէմը իրօք մարդուն ելեկտրականական սխիւթէմն է ու անհատին գործունէութեան, կարողութեան, և ուժին ամենակարեւոր աղբիւրը: Մերկացուր այս հիմնական ելեկտրականութիւնը դարաւոր ժառանգական ու անձնական տկարութիւններէն ու կակղութիւններէն, կարծրացուր ներվերը, ներվերու մտային կեդրոններէն վանէ ամէն ինչ որ կը պարունակէ թուլութիւն ու խաւար, տուր ներվերին լուրջ ու տիրող պաշտօն մտքին, մարմնոյն, ու անձին մէն մի ձգտումներուն վրայ—ու ըստ այնմ իւրացուր նախապէս իրական առողջ կազմը որ ալրեցիաին ճշմարիտ հիմն է: Ներվերու մտային պաշտօնը որ գերակալը չիտ արժէք կ'ստանայ իր կատարելագործեալ վիճակին մէջ՝ իրօք հիմնական կէտը կը կազմէ անհատին ընդհանուր Ֆիզիքական գործունէութեան: Արդի Ֆիզիքահոգեբանութեան վերլուծումով այլևս միտք ու մարմին անբաժան են,

ու միայն դարաւոր կախարդ մտաւորականութեան, տգիտութեան, ու նախապաշարման ներվերու կամայական կեդրոններու մէջ կուտակած ամենափնասակար, ստրկացուցիչ, կուրացուցիչ, և ուժասպառ համբարն է որ ցարդ կը ճանչցուի իբր միաք: ԱՐԴԻ ԻՐԱԿԱՆ ՖԻԶԻԿԱՄԻՏԻՆՍԻՆ ԱՅՍԴԱՐԱՒՈՐ ՏԿԱՐՈՒԹԻՒՆՆԵՐԷՆ ՄԵՐԿԱՅԱԾ Է ԱՄԲՈՂՁՈՎԻՆ ՈՒ ԿԸ ՊԱՐՈՒՆԱԿԷ ՄԻԱՅՆ ԳՈՐԾԻ ԵՒ ԱՐԴԻՒՆՔԻ, ՈՒԺԻ ԵՒ ՊԱՅԲԱՐԻ ՄՂՈՂ ԿԱՐԾՐ ՈՒ ԱՆՓՈՓՈՒՅՐ ՄՐԱԳՐՈՂ ՈՒ ԴՐԴՈՂ ԶՈՐՈՒԹԻՒՆ, ԵՒ ՆԱ ԿԶԳՏԻ ՅԱՌԱՋ ԳԻՏԱԿՑՈՐԷՆ ԱԶԳԱՅԻՆ ԵՐՐԵԱԿ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐՈՎ.—ՈՒՐԻՇ ՈՉԻՆՁ: Ֆիզիքամիաքը իր ուժը կը վերապահէ, երբէք չ'վատներ, կը հետևի անպայման իր անփոփոխ սկզբունքներուն փնտռելով միայն արդիւնք. նա այլևս ամբողջովին զերծ կը գտնուի ժառանգական և միջավայրային մտախտանիչներէն:

Արդի ՖիզիկԱՄԻՏԻՆՍԻՆ վտարուած գլխաւոր մտախտանիչները հետևեալներն են.— 1. ԿՐՕՆՔԻ կամ ՈՉԽԱՐ ՔՐԻՍՏՈՆԷՆՈՒԹԻՒՆ: Ազգի մը ամենամեծ տկարութիւնը կրօնքն է, ընդհանուր մարդկային մտաւորականութեան հազարամեայ թշնամին, որ իր խսկութեան մէջ Հրէայ կախարդութեան դէմ մղուած պայքար մըն էր, և իր օգտակարութիւնը կը կայանար գլխաւորաբար սատանային աւերիչ գործունէութիւնը արմատախիլ ընելու մէջ: Քրիստոս կը կիրարկէր մտելեկտրականութեան դրական, բուժիչ, և օգտակար եղանակը. սատանան կամ տիպական Հրէայ կախարդը կը գործածէր մտելեկտրականութեան

ծածուկ ոճրագործական արուեստը, ամենակործանարար դեր մը որ Հրէան չահագործած է չորս հազար տարիներէ իվեր: Ոչխար Քրիստոնէութիւնը, մտելեքտրականութենէ զուրկ, կոյր, ապիկար, ենթակայական, ու փնասակար հաւատ մըն է, ինչ որ վիճակուած է ցարդ իմէջ այլոց Հայերուն, դարաւոր նախապաշարում մ'է: Եկեղեցին է միակ արդարացուցիչ կէտը. եկեղեցին ազդութիւնը պահպանած է օտար տիրապետութեան տակ և օտար երկիրներու մէջ. ազգին անդամները իրարու քով բերած ու զանոնք միասին կապելու ծառայած է. և ազգային կառավարութեան բացակայութեան միջոցին եկեղեցին ջանացած է իր կարողութեան համեմատ վարել ազգին քաղաքական ու ընկերական գործերը: Կրօնքի վերջնական և ամբողջական վերլուծումը չէ կարելի հօս ամփոփել, հետևաբար կը յետաձգուի յաջորդող գրքոյկներու: Բաւ է միայն հստակելու որ ինչ որ ցարդ կանուանուի կրօնք կը ծառայէ մտքերու գերիացման:

2. ՍԻՐԱՅԻՆ ՈՒ ՍԵՌԱՅԻՆ ՏԿԱՐՈՒԹԻՒՆ: Կրօնքէն վերջ կախարդութեան գործած ամենամեծ աւերներէն մէկն ալ անհատին սիրային ու սեռային տկարութիւնն է. կրօնքը ազգին ամենամեծ տկարութիւնն է, սեռը անհատին: Սեռին միակ արդարացուցիչ պաշտօնն է սերնդագործութիւն. սեռի և սիրոյ շուրջ դարաւոր կախարտական նախապաշարումներ կան գրքերու ու միջավայրերու միջնորդութիւն մէջ որոնք կը ծառայեն ստրկացնելու մարդկային միաքը իր մատղաշ վիճակին մէջ: Այս տեսակէտէն սիրահարութիւն

կը նշանակէ խենդութիւն , և նմանապէս ուէ սե-
ռային տկարութիւն ունի իր մտախտանիչները :

3. ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹԻՒՆ Ու ՌՕՄԱՆԹԻԿ կամ
ՎԻՊԱՅԻՆ ԳՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ : Գրականութեան այս
ճիւղերը իբնէ յառաջ եկած են կախարդ ներշն-
չութիւններէ և ցարդ շարունակուած են զարգացեալ
կերպարանքներու տակ , այսպէս դարերու միջո-
ցին անզգայաբար ձուլելով մարդկային հոգեբա-
նութիւնը : Արդի Ֆիզիքահոգեբանական վերլու-
ծումներ ցոյց կ'տան որ բանաստեղծութիւնը ընդ-
հանրապէս և վիպային գրականութիւնը ամբող-
ջովին իբր իմացիակի և զգացականութեան արտա-
յայտութիւն կը ծառայեն մտաւեր ուղիներ բա-
նալու ըզեղին մէջ՝ որոնք մեծապէս կը տկարա-
ցնեն ներվերը , կը պակասցնեն Ֆիզիքակազմին
առողջութիւնը ու Արդիւնաբեր Գործունէութիւ-
նը :

4. ԲԱՐՁՐ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹԻՒՆ և ԳԵՂԱՐ-
ՈՒԵՍՏՆԵՐ : Ներկայ քաղաքակրթութիւնը որ կը
ձգտի Ուժի Գաղաքականութեան մշակումին՝
հակառակ է առհասարակ բարձր դաստիարակու-
թեան և գեղարուեստներու որոնք զարգացում
կոչուած տկարութիւններ են — առարկայական ու
գործնական դաստիարակութիւն բացառութիւն
են : Արդիւնաբեր Գործունէութեան Սկզբունքը
մտքին ալ կարողութիւններուն և անոնց արտա-
յայտութեան իրական չափն է : Բարձր դաստիա-
րակութիւնը որ աւելորդ մտապաշարներէ կը բազ-
կանայ միտքը նրբացնելու , կենսական առողջ ու-
ժերը վատնելու , և մտային ու ներվային ակրիցիան

սպառելու կը ձգտի : Երաժշտութիւնն ալ առա-
ւել կամ նուազ բանաստեղծութեան նման իմո-
ցիակի տկարութիւն յառաջ բերելու բնոյթը ունի .
նկարչութիւնն ու քանդակագործութիւնը գեղ-
արուեստներ են որոնք արգիւնքի տեսակէտէն
չատ խեղճ են :

5. ԺԱՌԱՆԳԱԿԱՆ ԿԱԿՂՈՒԹԻՒՆՆԵՐ : Հայ-
ութեան գլխաւոր ժառանգական տկարութիւն-
ներն են գերիացման հետքեր , վշտակրութիւն ու
լալկանութիւն , Ասիական միամտութիւն ու ոչ-
խարամտութիւն , հլութիւն , անկեղծութիւն , և
արդարութիւն կոչուող տկարութիւններ , սէր և
բարեկամութիւն , յոյս և հաւատք կոչուող վի-
ճակներ՝ որոնք մեծ կակղութիւններ են , նոյնպէս
խեղատաշտութուն , հեշտ կեանքի պայմաններ ,
զգայարանական խաբուսանքներ , և այլն :

ԱՐԴԻ ՖԻԶԻԿԱՄՏԻՒՆ ԳԼԽԱՒՈՐ ՅԱՏԿՈՒ-
ԹԻՒՆՆԵՐՆ ԵՆ ԱՌՈՂՁՈՒԹԻՒՆ , ԿԱՐԾՐՈՒԹԻՒՆ ,
ՈՒԺ , ՎԵՐԱՊԱՀՈՒՄ , ՊԱՂԱՐԻՒՆՈՒԹԻՒՆ , ԱՌ-
ՆԱԿԱՆՈՒԹԻՒՆ , ԻՆՔՆԱՎՍԱՀՈՒԹԻՒՆ , ԻՆՔ-
ՆԱՄԲՈՂՁՈՒԹԻՒՆ , ԻՐԱՊԱՇՏՈՒԹԻՒՆ , և Ա-
ՌԱՐԿԱՅԱՊԱՇՏՈՒԹԻՒՆ . ՆԱ ԿԸ ԿՐԷ ՄԻԱՅՆ
ՄՏԻՆ ԴՈՒՐՄ ՀԱՍՏԱՏՈՒԱԾ ՅԱԻՏՏԵՆԱԿԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԵՐՐԵԱԿ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐՈՒՆ ՎԱՅՐԿԵ-
ՆԱԿԱՆ ԳՈՐԾԱԴՐՄԱՆ ԻՍԿԱԿԱՆ ԲՆԱԶԴԸ ԵՒ
ՈՒՐԻՇ ԱՄԷՆ ԻՆՉԻ ԱՐՏԱՔՍՄԱՆ ՈՒ ԹՕԹԱՓ-
ՄԱՆ ՊԱՐՄԱՍԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ :

ԱԿՐԻՑԻԱՄԻՏՔԸ ունի վերոյիշեալ Ֆիզիքա-
մտքի հիմը և առաւել աստիճանով ակրեցիա ,
նքնապահպանողական ու նախայարձակողական

մշտագործ ուժ մը որ մարմնացումն է առիւծին ու վագրին վայրագ ոգիին ու մարդկային պաղարիւն ծրագրողականութեան, և կը գործէ շարունակ Ակրեցիաագգէին Հիմնական Սկզբունքներուն կրկնակի Քաղաքականութեան Ինքնագործարարն ու Թշնամակործանման (օտորատկարացման) որոշ ուղղութեամբ և կրկնակի թափով:

ԱԿՐԵՑԻՍԱՖԻԶԻՔԸ

Ակրեցիակազմը կատարելագործելու համար Ակրեցիա մտքին հետ միասին պէտք է պատրաստել ԱԿՐԵՑԻՍԱՖԻԶԻՔԸ: Քարի նման կարծր ու տոկուն, սառի նման պաղ, և պողպատի նման սուր ու կտրող Ֆիզիք մը ազգին մէջ մի անդամին անհատական սեփականութիւնը լինելու է: Քար-սառ-պողպատ Ֆիզիքը ակրեցիաի տիպարն է: Ակրեցիաի կրթութիւնը պէտք է սկսիլ մինչիսկ տան և դպրոցին մէջ և մշակել ամէն տեղ: Պզտիկներու վրայ բանեցուած ամէն խիստ միջոց որ անհատական մատղաշ ակրեցիաին նախնական քայլերուն արգելք կը հանդիսանայ պէտք է ջնջել և ազատ ակրեցիա աճում շնորհել ամէնուն: Անհատական ազատ աճումի հետ միասին հարկ է նաև կիրարկել ամենուրէք ճշդապահ և պարտաւորիչ կարգապահութիւն կամ տիցիպլին (discipline)՝ ինչ որ անողոքօրէն կը գործադրուի ազգային պահանջներու համեմատ միլիթարիզմական զինամարզական հրահանգներու միջոցին: Ներվային կամ ջղային առողջ ու կարծր հիման

մը հետ միասին մշակելու է Ֆիզիքին մնացեալ մասերը, և այնուհետև անհատական ակրեցիան բազմապատկուելու է առարկայական ուժերու ընդխառնումով: Առաջին կարևորութիւն ընծայելու է կարծր սխիթէմաթիք մարմնամարզներու՝ որոնք պէտք է ազգովին գնահատելու միջոցներ ստեղծել յարատև շարունակելու և գործնականապէս կատարելագործելու: Թէ դպրոցին և թէ տան մէջ քայլ առ քայլ պարտաւորիչ դարձնելու է կռիվամարտութիւն, գօտեմարտութիւն, ճափոնական ձիուճիթսուն, զինամարտութիւն, նշանառութիւն, ձիարչաւ և զինավարժութիւն. նոյնիսկ մշակելու է պատրաստականութիւն թըշնամիներու հանդէպ ոճրագործական, մարդասպանական կործանիչ արուեստներու կիրարկման. առարկայապաշտութիւն գործնականացնելու է պատանիներու և երիտասարդներու մէջ՝ ինչպէս ելեքտրականութիւն, շոգի, մեքենական արուեստներ, ռազմաշինութիւն, ռազմանաւ, ռազմօդանաւ, քիմիական ռազմաշինութիւն, եւ արդի վերջնական ու մինչիսկ օրիճինալ ու նորանոր մէթոտներու գործնական փորձեր:

Իգական սեռին մէջ պէտք է ամենէն առաջ իրականացնել ՍԵՐՆԴԱԳՈՐԾՈՒԹԻՒՆ, ակրեցիագգը կարելի ընող իբր առաջին և էական պայման, ԻԳԱԿԱՆ ԱԿՐԻՑԻՍԱՆ ՄԻԱՅՆ ՈՒ ՄԻԱՅՆ ՊԷՏՔ Է ԿԱՅԱՆՍ ԱՊԱԳԱՅ ԱԿՐԻՑԻՍՍԻՐՆԵՐԻՆ ԱՐՏԱԴՂՐՄԱՆ, ՈՐԱԿԻ ԲԱՐԵԼԱՒՄԱՆ ՈՒ ՔԱՆԱԿԻ ԲԱԶՄԱՊԱՏԿՄԱՆ ՄԷՋ ԵՒ ՈՒՐԻՇ ՈՉԻՆՉ: Ազգին ամէն էգ անդամը անողոքօրէն միշտ եւ ամէն տեղ փարելու է ԱԿՐԻՑԻՍՍԵՐՆԵՐԻՆ ՍԻՄԻՄԻ

այս սկզբունքին, ձեւելով իր իգական ակրիցիակազմը ակրիցիասերնդին նախածննդական, ծըննընդական, եւ ապածննդական զօրեղ պահանջներուն համաձայն:

Կատարելագործեալ Ակրիցիակազմը յառաջ կը բերէ տիպար Ակրեցիանհատը:



ԱԿՐԵՑԻԱԶԳԸ

ԱԶԳԱՅԻՆ ԱԿՐԵՑԻԱԿԱԶՄԸ

Ազգային Ակրեցիակազմը Ակրիցիանհատներու համերաշխ, զօրեղ, և կատարելագործեալ կազմակերպումն է: Այս կազմակերպումն իր ամենազօրաւոր վիճակին կրնայ հասնիլ անկախ ու երկաթէ ազգային կառավարութեան մը ներքեւ. բայց երկաթ քաղաքականութիւն կարելի է մշակել չափաւորեալ աստիճանով մինչիսկ օտար իշխանութիւններու ներքեւ. ազգային կազմակերպումը միակ ապաստանարանն է թէ ազգին և թէ իր անհատներուն գոյութեան, և պէտք է կատարելագործուի ունէ միջավայրի մէջ, միշտ և ամէն տեղ. իրօք ազգային Ակրիցիական կազմակերպումը այն պայմանն է որ գերի ազգերու ներկայ առանձնաշնորհեալ գոյութեան և ապագայ անկախութեան ու աւելի և աւելի զօրացման կ'առաջնորդէ: Ամենաբռնապետական կառավարութեան ներքեւ մինչիսկ գերի ազգ մը կրնայ չափաւորեալ Ակրիցիակազմակերպում մշակել. իր գոյութիւնը պէտք է պահպանուի սա պարագային ծպտեալ ազգային ընդհանուր մարմնի մը իշխանութեան ներքեւ և իւրացուի և յառաջացուի ազգին կազմակերպական, կուսակցական, եկեղեցական և խումբ կազմող իւրաքանչիւր մարմինէ:

ԵՐԿԱԹԷ ՁԵՌՔԸ

Ազգային Ակրեցիակազմին առաջին պայմանն է ԵՐԿԱԹԷ ՁԵՌՔԻ մը որ կը շարժի որպէս միլիթարիզմի գինւորական անողոք ու անխուսափելի տիցիպլինով կամ կարգապահութեամբ, լիազօր երկաթէ մարմին մը, որ կրնայ իշխել, հրամայել ու ապահովել բացարձակօրէն ազգին մէջ մի անհատին մէջ — թէ պատերազմի և թէ խաղաղութեան միջոցին — Ազգային Յաւատենական Սկզբունքներուն անողոք գործադրութիւնը: Օտար կառավարութիւններու ներքեւ, և սոցիալիզմական վիճակներու մէջ ազգը և իր կամ օտարին քմահաճոյքին դատապարտող անհատը կը կորսնցնէ ազգային ակրիցիան: Ազգային կառավարութեան բացակայութեան միջոցին երկաթ Ձեռքին պաշտօնը պէտք է վարէ ԱԶԳԱՅԻՆ ԲԱՐՁՐԱԳՈՅՆ ՄԱՐՄԻՆ մը՝ նեցուկ ունենալով ամբողջ կազմակերպութիւնները, եկեղեցական համախմբումները, կուսակցութիւնները, և այլն այս սկզբունքներուն: Ամէն ինչ պէտք է գործադրուին իբր ԵՐԿԱԹ ՕՐԷՆՔՆԵՐ ազգին մէջ մի անհատին կողմէ: Ամէն անհատ ձգտելու է դէպի Ազգային Ակրեցիակազմը. ամէն անհատ պէտք է փարի այս սկզբունքներուն յարատեւօրէն և դարերով, միշտ և ամէն տեղ, ճիշտ այնքան վճռականօրէն ու հաւատարմութեամբ որքան քաջ գինուորը որ կը փարի ցմահ իր գէնքին: Երկաթ Ձեռքը երկաթ Օրէնքներուն գործադրման համար կը գործածէ կարծր, խստապահանջ, անողոք, ու պարտաւորիչ տիցիպլին կամ կարգապահութիւն:

ԱԿՐԵՑԻՍԱԶԳ

ԱԿՐԵՑԻՍԱԶԳԸ Ազգային Ակրեցիակազմին կատարելագործումն է: ԱԿՐԵՑԻՍԱԶԳԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆՆ Է՝ ԱՌԱՋԻՆ ԻՆՔՆԱԶՕՐԱՑՈՒՄ, ԵՐԿՐՈՐԴ՝ ՕՏԱՐԱՒԵՐՈՒՄ (ԹՇՆԱՄԿՈՐԾԱՆՈՒՄ): Նա պէտք է ըլլայ այնքան անողոք ինքնազօրացման սկզբունքներու գործադրման մէջ որքան թշնամի և օտար տարրերու աւերման, քայքայման ու տկարացման գործելակերպին մէջ: Ակրեցիակազմը կը պարունակէ մարդկային ամենամեծ ուժի համբարը և կատարելագործուած կը համարուի այն ատեն երբ հակաակրիցիական տարրերը արմատապէս ջնջուած ըլլալով ազգին մէջ մի անհատը կամ Ակրեցիակազմին մէջ մի անգամը կատարեալ գիտակցութեամբ, համբաւելութեամբ, ու հաւաքական ուժերով կը շարժի Ազգային Երկաթէ Ձեռքին տրամադրութեան համաձայն ու գործնականապէս կը պատասխանէ վայրկենական մանրամասն պահանջներուն: Հակաակրիցիական տարրերը օր ըստ օրէ ջախջախելը ազգային ակրիցիական գործունէութեան երկրորդական մասը կը կազմէ:

ԱԿՐԻՑԻՍԱԶԳԸ ունի նաև իր Օտարաւեր եւ Թշնամակործան Քաղաքականութիւնը: Ազգային Ուժերու կարծր ու կրնակի ուղղութեամբ լարուած մարմնացումն է Ակրիցիակազմը, եւ ան կը գործէ անփոփոխ, յարատեւ, պազարիւն, ու հեռատես քաղաքականութեամբ թէ խաղաղութեան և թէ պատերազմի միջոցին՝ թէ պաշտպանողականութեամբ և թէ նախայարձակողականու-

թեամբ, ինքնագորացումով և թշնամաւերումով: Այս գործունէութեան մեծութիւնը կ'որոշուի իր որակով ու քանակով—Ակրիցիազգը քանի տարբեր ու մանրամասն մէթոտներով ու ուղղութեամբ և ո՛րքան յաճախակի ու արագաշարժ պայքար կը մղէ որոշ ժամանակամիջոցի մէջ, ու ո՛րքան խորամանկ ու հեռատես քաղաքականութեամբ կ'ընթանայ: Թշնամակործան ֆաղաքականութիւնը մեծ ազդակ մըն է ինքնագորացման ֆաղաքականութեան, և փոխադարձօրէն մին միւսին մեծապէս կը նպաստէ, հաւասարակշռութիւնը կը պահպանուի երկուքին համերաշխ փոխադարձ մշակումով:

Ակրիցիազգին Նախայարձակողական ֆաղաքականութիւնը ազգային յաջողութեան էական պայմաններէն մին է: Ազգային Արդիւնաբեր Գործունէութեան ընդհանուր կշիռը վճռականօրէն ցոյց կուտայ հիմնական իրողութիւնը թէ ընդհանուր հաւասարակշռում մը կայ, թէ ունէ արդիւնք յառաջ բերելու համար պէտք է նոյնին համապատասխանող վնաս մը կամ տուժողութիւն մը յառաջ բերել հակառակ կողմէն— բնութենական տարրերէն կամ օտար անհատներէ ու ազգերէ—, թէ առանց վնասի շահ չ'կայ, և առանց շահի վնաս չ'կայ: այս յաւիտենական ընդհանուր հաւասարակշռումը գոյութիւն ունի մարդոց և բնութեան մէջ և Ներգործական Մղումին նպաստող էական գաղտնիք մըն է: Ակրիցիազգը իրաւունք, արդարութիւն, խիղճ, Քրիստոնէութիւն, իմոցիա, քաղաքակրթութիւն, և մինչիսկ ընկերային տրամաբանութիւն կոչուող նշանա-

բանները ներքինին մէջ լոկ տկարութեան ապաստանարաններ կը նկատէ, սոսկ համազգային կամ համամարդկային պատրուակներ որոնք պէտք է փոխադարձաբար կիրարկել երբ որ առիթը ներկայանայ՝ օտարին դէմ միայն: ՕՏԱՐԱԽԵՐ ու ԹՇՆԱՄԱԿՈՐԾԱՆ ՈՒԺԵՐՈՒ ԱԿՐԻՑԻԱԿԱՆ ԴՐՈՒԹԻՒՆԸ ամենաառաջին անհրաժէշտ պայմանն է՝ որուն ետին մեծ ու առերևոյթապէս քաղաքակիրթ երկիրներու նման պատսպարուելէ վերջ անոնց պէս ամենանենգ քաղաքականութիւններ անգամ կարելի է թագցնել ամենասուրբ կերպարանքներու տակ— փոխադարձ աւելի գերակշիռ Արտաքին ֆաղաքականութիւններ քան ինչ որ վերլուծուած են Ազգային Արդիւնաբեր Գործունէութեան Խոչընդոտներուն մէջ: Նախայարձակողականի ֆաղաքականութիւնը իր բազմակերպ կանխողական գործունէութիւններով երկարատե շրջանի միջոցին առողջապահական արգելիչ սխիթէմներէ մինչ իսկ համեմատաբար շատ աւելի մեծ արդիւնքներ յառաջ բերելու կոչումը ունի: Կատարեալ Ակրեցիամիտքը իրապաշտօրէն կը նայի քայլ առ քայլ յառաջ և աւելի յառաջ— ու ըստ այնմ կը չափէ ու կը ձևէ ազգին ապագան, որ անոր սուր, հեռատես ու իրատես ակնարկին տակ աշխարհագրական քարտէսի մը նման պարզ ու յըստակ յատակազիծ մը կը ներկայացնէ— և ապա կը վճռէ ազգային ակրիցիական գործունէութիւններու որոշ ուղղութիւնը և տարբեր տարբեր պահանջները: Նախայարձակողականի գրութիւնը ներքին ինքնագորացման հետ միասին կարելի է քայլ առ քայլ աւելի ու աւելի զօրացնել: Ազ-

գային Ուժերը երբ բաւականաչափ աճին՝ ինքնին արտաքին յարձակողական ու նախայարձակողական ձգտումներ կ'ունենան, որոնք ներգործական Մղումով սիսթէմաթիկօրէն և նորանոր մէթոտներով աւելի և աւելի շահագործելով կը կիրարկուին պատշաճ ու կատարելագործեալ ազդեցութեամբ:

Ակրիցիազգը կիրարկելու է նաև մտային և գաղտնի ոստիկանական կարող ՂՐՏԵՍՍԱԿԱՆ ՍԻՍԹԷՄԻ, ԵՐԿԴԻՄԻ ԾՊՏՈՂԱԿԱՆՈՒԹԵԱՆ, և ԳԱՂՏՆԱՊԱՀՈՂԱԿԱՆՈՒԹԵԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԸ: Ոչ միայն ազգային ընդհանուր կազմակերպումի և գործունէութեան միջոցին այլ նաև բուն իսկ ակրեցիական ինքնապաշտպանողական ու յարձակողական մանրամասն գործելակերպերուն ճշգրտապէս գործադրման համար ամենաանհրաժեշտ պէտք մըն է Ազգային Լրտեսական Սիսթէմը: Վերջերս ապացուցուած իրողութիւն մը այն է թէ Ամերիկայի և Անգլիոյ մէջ մեծ թւով ազգային, քաղաքական, և առևտրական առաջնորդներ, գաղտնի մտային ՂՐՏԵՍՍԱԿԱՆ ՍԻՍԹԷՄով օժտուած են ինչ որ մեծապէս կը նպաստէ կազմակերպեալ միօրինակ գործունէութիւն յառաջ տանելու ու մեծ թւով մարդիկ իրենց արամադրութեան համաձայն կառավարելու: Այս վերջնագոյն սիսթէմը Մտային Անթել մըն է, Թելափաթհի (Telepathy) և Կենդանական Մականէզիզմի (Personal Magnetizm) վրայ հիմնուած, որ կարելի կը դարձնէ Մտային Ելեքտրականութեան օգտակար կիրարկումը ճիշդ անթել հեռադրի նման և սրու միջոցաւ մարդ իր մըտ-

քով առանց ուէ արտաքին նշմարելի նշաններ ցուցնելու հաղորդակցութեան մէջ կը մտնէ իր ուզած — նախապէս տեսած և մտքին մէջ տպաւորած — անձին հետ՝ թէ գաղտնիքները լրտեսելու և թէ իր արամադրութեան կամ գաղափարին ծառայեցնելու նպատակով: Այս երկրին մէջ այսպէս կազմակերպուած ահագին հաստատութիւններ կան, և մտային թագուն գործունէութիւններու ընդհանուր անտեսանելի աշխարհ մը կը շարունակուի թէ բարիին և օգտակարին և թէ չարին ու վնասակարին ուղղութիւններով: Էական կէսը այն է որ սոսկալի գաղտնապահութիւն ու ծպտողականութիւն մը կը տիրէ որուն համաձայն առ հասարակ հետաքրքիրներէն մաս մը, յաճախ անօգնական օտարականներ, իբր խենդ նահանգային Հիւանդանոցներ կը ղրկուին: Նոր Խորհուրդ (New Thought) կոչուող աղանդին պատկանողներ երբեմն քաղաքներու մէջ կը սորվեցնեն այս մտային արուեստը, որ միայն վարպետներու անձնական ու մտային առաջնորդութեամբ կ'ուսուցուի. մասնաւոր հաստատութիւն մըն ալ կայ Միչիկընի մէջ ուր անձնապէս դիմելով կարելի է սորվիլ: *

Այս մտային սիստէմին հետ միասին իւրացնելու է նաև օրինաւոր գաղտնի ոստիկանութեան սիսթէմը — այս երկուքին սիստէմաթիք կիրարկումը

* Կենդանական Մակնէթիզմի ուսուցում աւանդող հաստատութիւններէն մին է.


Prof. L. H. Anderson, The National Institute of Science
Jackson, Michigan

առաջին անգամ ըլլալով ազգին գործունէութիւններուն մէջ պիտի մտցնէ կանոնաւոր կազմակերպական նորանոր դիւրութիւններ և պիտի հարթէ ճանապարհը ապագայ պաշտպանողական և յարձակողական ձեռնարկներու: Գաղտնի անթել հեռագրի սխիւթէմն ալ անհրաժեշտ պէտք մըն է: Եւ մինչ իսկ նենգ քաղաքականութիւններու զոհ չերթալու համար այս լրտեսական սխտէմով կարելի է նախապէս տեղեկանալ թշնամիներու ամէն քայլերուն, որպէսզի նախայարձակում գործէ ոմանց ծնունդէն անմիջապէս առաջ և ոմանց ալ միշտ և շարունակ: Ներկայ յառաջացած կորուկեղծ մէթոտներու դէմ պատասպարուելու և մեր ազգային գործունէութիւնները եւ ուժերուն գաղտնիքները ծածկելու համար պէտք ունինք նաև ԵՐԿԳԻՄԻ ԾՊՏՈՂԱԿԱՆՈՒԹԵԱՆ և ԳԱՂՏՆԱՊԱՀՈՂԱԿԱՆՈՒԹԵԱՆ: Երկդիմի Ծպտողականութիւնը ազգային ամէն գաղտնիքներու կրկին ծպտումին յառաջացած եղանակն է. երկդիմի ծպտողականութեան օրինակներ յայտարարուած են ամենէ աւելի Գերմաններէ — ներքինին մէջ պատերազմ մղելու քաղաքականութիւնը կիրարկելով արտաքինին մէջ խաղաղութեան բրոբականտա մղած են Գերմաններ. պատերազմի միջոցին ալ երբ որ նորանոր բուռն յարձակումներու պատրաստութիւններ կը տեսնեն՝ արտաքինին մէջ խաղաղութեան պայմանները վիճելու համարժեքութիւններ երևան կը հանեն, որպէսզի կրկնակի թափով յարձակին: Երկդիմի ծպտողականութեան միջոց մը ես տարի մը չափ առաջ Պօլիս Զաւէն Պատրիարքին թելադրած էի, որը եթէ

գործադրուէր գուցէ ջարդերուն մի կարևոր մասը ձախողէր: Թուրքիոյ պատերազմի սկսելէն վերջ երբ պատրիարքը վաղեմի սովորութեան համաձայն բռնապետական ստիպողականութեան տակ կոնդակներ կը ղրկէր գաւառները եկեղեցիներու մէջ Թուրքիոյ յաջողութեան համար ազօթքներ ու պատարագներ առաջարկելու, ես կը ջանայի թելադրել որ միաժամանակ միջոց մը գտնէ հասկցնելու որ իրականին մէջ կ'ուզէ ըսել թէ պէտք է հակառակ պարագային ինքնապաշտպանութեան պատրաստ ըլլան: Լրտեսական սխիւթէմը այսպէս Երկդիմի Ծպտողականութեան հետ սերտորէն կապուած է, ու երբեմն կրնայ ամբողջ ազգ մը աղիտարեր կորուստներէ փրկել: Ակրեցիազգին իւրաքանչիւր անհատը իր պաղարիւն ու հեռատես, կարծր ու վայրագ ակնարկով պէտք է նախայարձակում գործէ թշնամի և օտար տարրերու ուէ մէկ ձեռնարկին որը հեռաւոր ապագային կրնայ ծնունդ տալ աննպաստ պայմաններուն: Ակրիցիազգին թշնամակործան Քաղաքականութիւնը պէտք է ջանայ բազմադիմի ծրպտումներով, յարատև և անփոփոխ կերպով, սխիւթէմաթիք նախայարձակողականներով, կանխաւ ջլատել իր թշնամի ազգերուն մէջ միշտ և ամէն տեղ ինչ որ կը կազմէ ազգային ուժ: Պէտք է նաև ունենալ միասին ԱԿՐԵՑԻԱԿԱՆ ԳԻՏԱԿՑՈՒԹԻՒՆ որմով կարելի կ'ըլլայ պաշտպանուել թըշնամիներու ծպտումներէն, լրտեսութիւններէն և նախայարձակողականներէն:

Օտարաւերման, թշնամատկարացման և թըշնամակործանման Քաղաքականութիւնը պէտք է

գործադրէ իր անողոք վճիռը: Ոճրագործութեան, արիւնի, և մարդասպանութեան արուեստներուն տիրացումը ամէն Ակրիցիամարդու անխուսափելի պահանջն է: Ներկայ բաղձածպիտ և քրէական քաղաքականութիւններուն մէջ կան նաև սև ու թագուն ոճրագործական մէթոտներ որոնք շարունակ կը գործադրուին ու շեն ապացուցուիր, նաև մեծաքանակ եղեռնագործութեան մէթոտներ որոնց վարպետութիւնը փոխադարձ վրէժխնդիր արդիւնքներէ խուսափելու մէջ կը կայանայ: Ակրիցիագգիին նախայարձակողական սիսթէմը ունի նաև մէկ բոպէէն մինչև հարիւր տարի առաջ յարձակելու ամէնաճարպիկ մէթոտներ. բայց ամենահիմնական կերպերը արդէն իսկ պարզուած են: Թշնամի ազգերու յարձակողականը կարելի է ջնջել միայն նախայարձակողականութեամբ:



ՎԵՐՁ



ՎՐԻՊԱԿ

Էջ	Տող վերջն վառ	սխալ	շիտակ
1	3	ԱԿՐԵՑԻՍԱԶԳԸ	ԱԿՐԵՑԻՍԱԶԳԸ
9	7	ունեցեի է	ունեցեր է
12	14	արդիւնաբեր:	արդիւնաբեր
15	6	գիմադրութիւն	տրամադրութիւն
17	20	ՆԱՌԻՂՂԱԿԻ	ԱՆՌԻՂՂԱԿԻ
26	2	ԱՐԳԻԻՆԱՅԱՆՈՒՆԻԻՆ	ԱՐԳԻԻՆԱՅԱՆՈՒԹԻԻՆ
27	17	ւերքին	ներքին
28	30	Հայք միշտ միաբան	Հայք միշտ միաբան
35	10	քաղաքական	քաղաքական
38	22	բանի	բունի
41	22	Հանրային	Հողային
44	22	միևնոյնն է	միևնոյնէն
56	20	և այլն այս սկզբունքներուն:	և այլն: Այս սկզբունքները պէտք է գործաինչ պէտք է գործադրուին
58	1	Թշնամանէրումով	Թշնամաւերումով

2013



ԳԻՆ 25 ՍԷՆԹ

ԴԻՄԵԼ ՀԵՂԻՆԱԿԻՆ՝

D. K. Babigian,

86 Third St.,

Lowell, Mass

[Handwritten signature]

[Faint purple stamp]

